

## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տպածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ե. ԿԱՐԻԿԵԱՆ


---

ԿԵԴՐՈՆԱՁԻԳ <sub>ԵՒ</sub> ԿԵԴՐՈՆԱԽՈՅՄ

---

Փ. Ա. Բ. Շ. Զ.

1925



IMPRIMERIE ARTISTIQUE — 42, Rue de la Jonquiere. PARIS (17<sup>e</sup>)

01 SEP 2011



9(47.326)

Կ-32

## ՅԱՌԱԶԱՐԱՆ

«Հ. Երկ. Պահպան, Հայ Հարուստները եւ Բարեգործական Հաստատութիւնները» գրքոյկիս ի պատասխան Հ. Բ. Բ. Միութեան նախագահ Պ. Պօղոս նուպար բաց նամակ մը, Պ. Ե. Աղաթօն Ազգին կոչ մը, Գործադիր ժողովը մասնաւոր գրքոյկ մը, և «Ապագայ» շարք մը խմբագրականներ նուկրեցին: Ցաւալի է ըսել սակայն թէ ասոնք ամէնը զգուշացան բուն խնդրոյն ծօտենալու, վէճը փոխադրուեցաւ սեղանաւորական հարցերու շուրջ և հաշուետութիւնով մը ու կարգ մը չքմեղանքներով հարցը փակուած նկատեցին:

Պ. Բիւզանդ Քէչեան աւելի անկեղծ գտնուեցաւ բուն նպատակը ընդգրկելով «Նոր-Լուր»ի մէջ երկու խմբագրականներով անոր պատասխաննել, հրապարակագրի մը արժանավայել առաքինութեամբ, որքան ալ նա տրամադօրէն հակառակ ուղղութեան վրայ կանգ առաւ:

Կուսակցական թերթերը առանց խտրութեան համաձայն գտնուեցան վերոյիշեալ քննադատութեանց, Հնչակ և ուամկ. 5 օրկաններ զայն նոյնութեամբ արտասպեցին, ուրիշներ՝ քաղուածքներ ըրին և խմբագրականներով իրենց համամտութիւնը յայտնեցին:

«Ապագայ»ն գիբաղդաբար միջավայրին աղղեցութեան ենթակայ, ոչ միայն նպատակը չհասկնալ ձեւացնելով վրիպումներ ըրաւ, այլ եւ չվարանեցաւ շօշափուած հարցերը ձեւափոխել, ու հանրային կարծիքը մոլորեցնել, և փորձեր ալ կատարեց վիճաբանութիւնը վէճի փոխել ու կիրքերու մէջ նեղպելու:

Անոր խմբագրութիւնը, աւելի արքայական քան զարքայն, ինքն իրեն ներեց, նաեւ ընդլիմազլիններուն լայն տեղ տալ, և իմ հակապատասխաններուն առաջ՝ թերթին էջերը պինդ դոցել ու իւր ընթերցողները թիւր բմբոնութներու տակ պահել:

Այս կողմնակալութիւնը եւ այս թիւր մեկնութիւնները հարկադրեցին մեզ վերստին անդրադառնալ այդ հարցին շուրջ, այս անգամ իրերը աւելի յստակ և որոշ զնել, ամփոփելով մեր ուսումնասիրութեանց նիւթը երկու բառի մէջ, կեղրոնաձիգ եւ կեղրոնախոր. որ

այսօր արեւմտեան հայ գաղթականութեան ներքին եւ իրական պատկերն է և զոր կ'ուզենք ներկայ աշխատանքով լոյս աշխարհ հանել, ու առաջքը առնել հազար ու մէկ խուսափումներուն, հարթել շփոթութիւնները որ կը սերմանուին հասարակաց մտքերուն մէջ, տալով անոր ազատ խորհելու ու դատելու իր տիրական իրաւունքը:

## ԿԵԴՐՈՆԱՁԻԳ ԵՒ ԿԵԴՐՈՆԱԽՈՅՑ

Բարեգործականի վէճը որ վերջերս կը յուզովի ու հետղետէ կ'արծարծուի, հակառակ անոր վարիչներուն տուած բացատրութիւններուն ու չքմեղանքներուն, մէկ մասնիկն է միայն. այն հակարական հարցին որ զրուած է այսօր արեւմտեան գաղութահայութեան առաջ:

Հարցը երեւութապէս քանի մը հազար ոսկի Հայաստան թէ արտասահման ծախսելու շուրջը կը գառնայ, բայց ինչո՞ւ բարձրաձայն ըստել թէ այդ՝ հարցին մակերեւութացին կողմն է միայն. պատճառը ստեղծուած երկու խոշոր հոսանքներու, երկու արմատական հոտայնութեանց ծալքերուն խորը պէտք է փնտոել:

Այսօր ոչ ոքի գաղտնի է ալ թէ Արեւմուտքի մէջ սփռուած կէս միլիօն հայութիւնը երկու զօրաւոր հոսանքէ կը տարուի, կայրուածիք եւ կեդրոնախոյց:

Մէկը կ'ուզէ Հայաստանի մէջ ամփոփուիլ, կեղրոնանալ, խառնուիլ ստեղծուած պետականութեան, շինել, ծաղկեցնել հայրենիքը ու ապրիլ իբր մարդ, իբր աղպատ:

Միւսը կ'ուզէ զրուել, տարածել գաղթականութիւնը, ու ստեղծել հայ հրեականութիւն մը սփռուած աշխարհի վրայ, եկեղեցի, դպրոց, որբանոց շինել ու գաղութացին կազմակերպութիւններով վարել դայն:

Այս վերջինը ծովեզերեայ քաղքենի գասակարգն է որ ճնած ըլլալով ծովեզերեայ վաճառաշահ քաղաքներու մէջ անոր համեմատ դաստիարակութիւն մը առած, վաճառականութեամբ կած այլ հանգիստ զբաղումներով կ'ամլի, իր կենցաղը անոր համեմատ շոկած կամունաւորած, իր գործերն ու բազը արեւմտեան երկիրներու հետ կապած, հոն հաստատուած է ալ վերջնականապէս: Երթալ Հայաս-

տան, Ասիոյ խորերը, ծովին հեռու, նահապետական կեանք մը վարել, աքսորակարգի չափ գուար եւ զարհութելի կուզայ իրեն:

Հայրենիքը անոր համար զուտ բարոյական է, մտքին մէջ շինած է օդային հայրենիք մը. երգել, քարոզել, հանդէններու մասնակցիլ եւ հանգանակութիւն ընել ահա հոս կը վերջանայ անոր հայրենափութեան չափն ու ահամանի:

Միւս գասակարգը, խանութապան, արհեստաւոր, երկրագործ ու գործաւոր է, բնիկ գաւառացի, զեռ նոր բաժնուած իւր երկրէն, որուն հոսը զեռ իւր քթէն չէ հեռացած, նահապետական կեանքին վարժուած, տակաւին արեւմտեան կինցաղներու հետ չէ կրցած ընտելանալ և կը փափաքի օր առաջ տեսնել Հայաստանի բարդաւածումը, որպէս զի երթայ հոն հանգասը առնէ, ինչպէս իւր սեփական տունը: Այս գասակարգը միշտ կը ձգտի դէպի հայաստան:

Որքան ատեն որ հայկական գասը ծշուշի ու անորոշութեան մէջ թաղուած էր, երազներու ու երեւակայութիւններու շըջան մը կը բոլորէր, այս երկու գասակարգերը կողք կողքի քալեցին խառնելով իրենց զատը միասին, ուրախացան, լացին, հանգանակեցին, բաշխեցին միասին և այս տեւեց մինչեւ Հայաստանի խորհրդացնացումն ու խաղաղեցումը: Երբ Հայաստանի իրականութիւնը պարզուեցաւ, ապահովութիւնն ու անվորբութիւնը, խաղաղ աշխատանքն ու յառաջդիմութիւնը ամենուն ծանօթ եղան, ժորվիւրդը այս կողմը հակեցաւ:

Պեկավար գասակարգը այս հոսանքը վարեց նաև երկու տարի միախօնները մէկը միւսին հետեւեցան, պայմանագրութիւնները իրարույացագին և վերջապէս ինչպէս ամէն բան վերջ մը պիտի ունենար ասոր ալ վերջաւորութիւնը եկաւ և գործի շըջանը բացուեցաւ, բայց ահա տիրող գասակարգը գասակարգ եղաւ:

Հոս է որ վարագոյը պատուեցաւ, բուն հոգեբանութիւնը մէշաշակ ելաւ, գաղթականութիւնը բաժնուեցաւ երկու բանակի — գաւառացի մողովուրդը կը ձգտի կէպի կեղրոնացում, ինքնամփոփում, Հայաստանի մէջ: Քաղքենի գասակարգը կը ձգտի դէպի գրուում, տարածում, աւելի ճիշտը ըստնք դէպի հայ հրէականութիւն, կամ անհայրենիք պետութիւն:

Այս գասակարգին հայրենիքը արեւմտեան կիսաղունդն է, ըսկեալ Միջերկրականի վերի ափերէն, մինչեւ հարաւային Ամերիկա,

նա իրեն մօտ է, աչքի առջեւ է, իրեն բարքերուն ու կենցաղներուն համապատասխան է, մի խօսքով՝ իրեն ընտանի է, այդ սահմանին մէջ գտնուած հայերը միշտ իրեն ենթակայ են, զինք կը ճանշնան, կը յարգեն, ու կը լսեն: Մի խօսքով ինքն է որ հոն կը թագաւորէ:

Մինչեւ այս սահմանին կրնակը գտնուող կիսագունզը, կրուի նա Ռուսաստան, Չինաստան թէ Հայաստան, իրեն անծանօթ եւ օտար է, թէ բարքով, թէ կենցաղով, եւ թէ մանաւանդ՝ իշխանութեան բաժանումով, սահմանէն այն կողմը անցնող հայը իրմէ խորած է վերջնականապէս, ոչ միայն զայն չի կրնար քաջալերել, այլ բնազրար քիչ մըն ալ ցաւ կը զգաց՝ ինչպէս ամէն մէկերնիս զայն զգացած ենք երբ մէկը մէր գիւղէն, քաղաքէն, կամ գաւառէն կը հեռանար դէպի օտար երկիր:

Ասոր կը պարտինք Զօպաննեաններու ու մէր այլ գրագէտներու հրէականութեան նուիրած ներբողները: Ասոր կը պարտինք թէշեաններու Սուրիոյ բարձր պաշտօններու հանդէպ կրած հիացումն ու Հայաստանի քօմիսէրներուն արձակած արհամարհանքը, (երբ ոչ միայն ամբողջ Ռուսաստան այլ նաև Հայաստանը այցելող ամբողջ օտարականները լը հիանան մէր փարիչներուն անձնութրութեան վրայ) ասոր կը պարտինք Սուրիոյ վերաշինութեան ու ապահովութեան ուռեցումն ու Հայաստանի նսեմացումը, բայց անոնք դեռ խօսողներն են. գործողները ետին պահուած են:

Անոնց կը պարտինք Կ. Պոլսոյ գաղթականաց ներգաղթի անվերջ յապարումն ու անվերջ մխումները, անոնց կը պարտինք նիրեսթի հագարաւոր որբերուն արտասահման ցրումը, անոնց կը պարտինք Բարեգործականի 1,500 որբերուն լոիկ մնջիկ ցրումը (ծեղի մէկ միլիոն տոլար արմելէն յետոյ), անոնց կը պարտինք գեռ նոր որբանոցներու արտասահման կատուցուիլը, վերջապէս անոնց կը պարտինք Յունաստանի զաղթականաց աչքերնին դէպի ծովը գարձուցած յաւտեանս նաւու սպասենին և անոնց կը պարտինք նաև այս ամենուն յանցանքը միայն Հայաստանի կառավարութեան կոնսալտ բեռնել ու իրենց Պիղատոսի պէս ձեռքերնին լուալ ու անմեղ դուրս ելլենին:

Ստեղծուած այս երկու մտայնութիւնը, երկու հոսանքն է, որ լուռ ու մունջ կ'ածի ու կը զարգանայ այսօր, հրաբուխը կ'եփի թան-

ձըր խորութեան մէջ, որուն առաջին ցնցումն է, առաջին բաղլսումն է որ տեղի կ'ունենայ:

Զախջախիչ մեծամասնութիւնը այսօր աչքը յառած դէպի Հայաստան մէկ բնաբան միայն իրեն կրօնք ըրած է, վերաշինութիւն եւ ներգաղթ: Բայց այս զասակարզը լեզու չունի, ձայն չունի ու կազմակերպուած չէ, թէեւ իւր կածքը պարտադրելու անկարող, բայց միտքը կելլունացած է անփոփոխ մէկ կէտի վրայ:

Միւս զասակարզը թէեւ ամնշան փոքրածամնութիւնն ճը, բայց աւելի զարգացած ու զօրաւոր ըլլալով, կը հսկէ մեծամասնութեան քայլերուն, կ'ուսումնասիրէ անոր հոգեբանութիւնը, զգացումներն ու ձգումները, անմիջապէս բանաձեւեր կը խմբագրէ, կը շոյէ անոր բնազրն ու տկարութիւնները, զայն ետին կը քաշէ, կը զեկավարէ, կը կառավարէ ու կ'առաջնորդէ, դէպի ուր:

Եհա այդ անծանօթն է որ կը թագնէ անկէ, զիտէ թէ անոր փափաքը, անոր խոէալը դէպի ուր երթալ է, և այդ մտքով կը խօսի իրեն, և այլպէս ալ կը հաւատացնէ, երբ ուրոր մոլոր ճամբաներով կ'առաջնորդէ զայն, ոչ թէ հոն ուր որ կը խոստանայ, այլ հոն ուր որ իրեն գործին կուգայ:

## ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԸ

Եհա թէ ինչու Բարեգործականը երկու տարիէ ի վեր խոշոր խոշոր ըէքլամներով ճամբայ ելած է դէպի Հայաստան. կը քալէ ու կը քալէ և զեր կեցած տեղն է, քայլ ճը առաջ չառներ, մինչդու այս երկու տարուայ մէջ դէպի արեւմուտք հսկայաքայլ ճամբայ կտրեց. առանց այդ մասին բառ ճը ըսելու, առանց շշուկ ճը անդամ հանելու:

Կարգացէք անոր պաշտօնաթերթը, «Միւրթիւն»ը, ուր պիտի տեսնէք թէ ամէն ինչ հայրենիքի համար կ'ընէ:

Կարգացէք Ամերիկահայ թերթերուն մէջ տրուած յայտարարութիւնները: «Հայկական Բարեգործական Ընդհ. Միւրթիւնը հայոց համազային ընկերութիւնն է, որ նուիրուած է հայրենիքի վերաշինութեան նուիրական գործին»:

Այս բառերը ճշմարտութեան հետ չեն համաձայնիր:

Ո՞ր ճէկ հայրենիքին կ'ակնարկեն այս ըէքլածները, եթէ արեւմտեան կիսագունտը իբր հայրենիք կը դաւանին. աւելի արդար պիտի ըլլար զայն շխտակ ըսել, կամ հանդուրժել գէթ որ ուրիշները ըսեն: Եթէ Հայաստանը կ'ընդունին իբր հայուն հայրենիք, պէտք էր այնպէս ալ խոստուծնին կատարէին:

Թող հիմա չոր իրողութիւնները խօսին. քանի տրամադրութիւնը թաց և առաջական է, չոս բերենք Բարեգործանի հնդամեայ գործունէութիւնը:

Հայաստանի սովորեթացումէն ասղին, տեսնենք թէ նա ինչու կը կատարէ հայրենիքի վերաշխութիւնը:

1921ին 69,200 անգո. ոսկի ծախսեց արտասահման, Հայաստանի ճէկ ճիշտուն սովետաներուն 1400 ոսկի զրկեց:

1922ին 54,000 ոսկի արտասահման, Հայաստան՝ 575:

1923ին 42,000 ոսկի արտասահման, Հայաստանի վերաշխութեան համար 1000 ոսկի և անապատան որբերու համար 100 ոսկի:

1924ին 27,500 ոսկի արտասահման, Հայաստան 250 որբի ճէկ տարուայ ապրուստը. 5,400 ոսկի:

Գումար՝ 192,700 ոսկի արտասահման, 8475 ոսկի Հայաստան, այսինքն 4 առհարիւրէն քիչ ճը աւելի:

Եթէ փաշային պատասխան նամակը չսխալիք, 1800 որբ արձակեր են, որոնց 250ը Հայաստան՝ այսինքն 14 առհարիւր:

Ներկայ տարին. այդքան բանակցութիւններէ յետոյ երկու կտակ արդէն որոշուած նպատակին կը գործածէ, ի հայաստան, 40,000 տոլար: Իսկ իւր եկամուտէն 25,000 տոլար կը յատկացնէ հոն որբանոց ճը շխնելու: Եթէ այդքանն ալ չընէր իւր տարեկան 200-250 հազար տոլարի եկամուտները ապահովաբար զգալիօրէն պիտի նուազէն:

Մարդ ըէքլածի համար ճիշտ հարիւրին տաալ կը ծախսէ, արդեօք զայս ալ իբր ըէքլած պէտք է ընդունինք թէ հայրենաշխնութիւն, ինչպէս ուզեն մարդիկ թող այնպէս ընդունին, Հայաստանի զրութիւնը այսքան պարզուելէն յետոյ եկամուտին մօտաւորապէս հարիւրին 10ը ճիշտն հոն յատկացնելը ինքնաբուլս չկրնար համար-

ուիլ և «հայրենիի վերացինութեան նորիուած է», խոշոր բառը չարդարացներ: (1)

Այս ճէջերումներավ չեմ ուզեր զոյն ինչ կասկած ճը հրավիրել իրենց պատուաւորութեան ու հայրենասիրութեան վրայ, բայց իրենց հասկցած հայրենասիրութիւնը մեր զիցածը չէ. Կամ ճամբան որ մեղ կը բաժնէ, իրենք զիտեն որ մեր ճամբան զատ է, ազատ են հետերնիս զարու, բայց թող բարեհաճին միամիտ ժաղովուրդին չհաւատացնել թէ անոր ուղած տեղը կ'առաջնորդեն, երբ ուրիշ տեղ կը տանին զայն:

Թերեւս իրենք իրաւունքը ունենան իրենց ճամբուն ճէջ, բայց նոյնիան ալ մենի իրաւունք ունիմի մեր զիցած մամրան ցուցելու թող այսքանը շատ զգանան մեղի, ու չաշխատին անօգուտ վիս ճրուաել թէ Բարեգործականը քանդել կ'ուղեմ, նախ որբն ու զաղթականը փրկենք քանդամէ, հիմա ուրիշ պերճանքներու վրայ խորհելու ժամանակ չկայ:

Եւ ինչո՞ւ կը վախնան թէ այս լուսաբանութիւններէն Բարեգործականին վնաս կը հասնի, ինչպէս անոր նախագահն անզամ իւր նամակին ճէջ կը շշշաւէր: Ի՞նչ վնաս կը հասնի եղեր եթէ ազգօգուտ ընկերութեան ճը գործերը լայնօրէն լուսաբանուին ու անոր օգուտները հրապարակուին:

Միթէ զայդ ընդուները համոզումը ունին թէ ըրածնին գէշ

(1) Զայս ջլսեն Կ. Պոլսոյ մտաւորական ջոջերը եւ սկսին ահուզանգը ինչեցնել թէ այդքան մարդ ու փարաւ կը տրուի եղեր շայաստանի, ու սկսին ալ իրովարակ իրովարակի վրայ մեղ դրկել ու յորդորմեր կարդալ թէ հայրենիքի հմանչպէս պարտքերնիս չկատարենք, բայց իրաւունքնիս պահանջներ: «Թռու Դուսերը ՍԵԶԻ ԲԱՍԱՐ»:

Այս մարդիկ կամ կը կարծեն թէ մենք դեռ ներքին գաւառները կը բնակինք, կամ իրաւ կը հաստան թէ արեւմտեան կիսագունտը Կ. Պոլսոյ մէկ գաւառն է, անկէց կը յաւակին մեղ ղեկավարեն, ինչպէս անցեալին ղեկավարեր են:

Խորին շնորհակալութիւննիս յայտնելով միատեղ խոնարիաբար կը իիցեցնենք իրենց թէ հոս բարեկան ունինք արդէն իրենց ընկերներէն, ապահով ծեռքերու մէջ կը գտնուինք, թող իրենք ալ ճանճրոյթը չառնեն մեզնից շատ մտահոգուելու:

տպաւորութիւն կը թողու, ուրեմն ինչո՞ւ կ'ընեն, եթէ կը հաւատան թէ լաւ գործ ճը կը կատարեն, ինչո՞ւ կ'ուզեն որ գաղտնի ճնայ, ու շնորհակալութիւն ալ չյայտնեն զայն ճրի հրապարակովն:

Եթէ արդարեւ իրենց գործը խօսածնուն պէս չէ, եթէ հայրենիքի անունով կը հաւաքեն ու աշխարհաքաղաքայիութեան կը ծախսեն, թո՞ւ այն ատեն վախնան այս լուսաբանութիւններէն:

Չեւ ծածկեր թէ ես հայ հրեականութեան դէմ եմ, 'աշխառհաբարացիութեան հակառակ, կեղրնաձիգներու կողքին եմ, ինձնից թող չսպասեն լուսութիւն, հայ ժողովուրդը պէտք է լուսաբանուի ու ինքը ընտրէ իր ճամբան, բաւական է ալ որ այսքան խորհրդաւոր լուսութիւններով առաջնորդուեցաւ, թող գէթ 11ըդ ժամուն ճգուի իւր բնադրին, և այս ի շահս նոյն խոկ զեկավարներուն, որ գէթ նոր պատասխանատուութիւններէ զերծ ճնան, ճարդոց ու պատմութեան առաջ:

## ԱԼԻԱՆՍ ԻԶՐԱՅԵԼԻԹԸ

Թող իրենք հիանան որքան ուզեն Ալիանս իզրայէլիթի վրայ, բայց ճեր ժողովուրդը հայրենիք ճը ունի այսօր, թող իրենց Ալիանսը ճցումի չելլայ հայրենիքի գէմ:

Հրէից Ալիանսը անգամ ունեցաւ Միօնիզը իրեն գէմ. որ այսօր կը յաղթանակէ: եւ Ալիանսը քայլ առ քայլ կը նահանջէ: նա իւր ճիւեառներով ու 70 տարուայ փորձերով համոզուեցաւ թէ ոչ միայն չկարողացաւ բուժել հրէա թշուաւութիւնը այլ ընդհակառակը նա որ քան զօր սաստկացաւ ալ, եւ հրէայ ժողովուրդը եկաւ կանգ առաւ դարձեալ հայրենիքի ճը առաջ, իւր ճիակ կարծ և գործնական ճամբայ:

Առէք Պ. Աղաթօնին վարդապետութիւնը, «Ապագայ» (թիւ 21) և գաղափար ճը կազմեցէք ճտայնութեան վրայ:

«Բարեգործականին հիմնադիրներուն անխախտ նպատակը եղած է ազգը օժտել այնպիսի զրամագլուխով ճը որ անոր եկամուտը ըստ կարեւոյե բաւէ ազգին պէս պէտքերուն»:

Այսինքն 15,000 գաղթական ապելեցնելու համտր, ճարդ զլուխ 70 տոլարէն եթէ հաշուենք, տարեկան ճէկ միլիոն տոլար կ'ուզե,

ուրեմն պէտք էր Բարեգործականը 20 միլիոն տոլար պանքաներու ճէջ ունենար որ տարեկան այդ միլիոնը բերէր:

Ուրիշ կերպով ըսենք, պէտք էր որ ճենք 20 միլիոն տոլար Բարեգործականին տայինք և կած սպասէինք ճինչեւ որ այսօրուայ ունեցած կէս միլիոնը աւելնալով հասնէր 20 միլիոնի որ 15 հազար թշուառ ապրեցնէր:

Ինչո՞ւ ուրեմն այսօր 130,000 տլ. չտուաւ, որպէսպի Եղուարդի կամ Տալմացի ջրանցքը շինելով 15,000 թշուառներ փրկելու պատճառ ըլլար:

Ինչո՞ւ 130 հազարով չըներ այն ինչ որ 20 միլիոնի տոկոսովը կարելի պիտի ըլլայ ընել:

Ինչո՞ւ այսօր չընել այն որ թերեւս ճէկ դար յետոյ հազիւ պիտի կարողանար ընել:

Ինչո՞ւ լքել 20 միլիոննոց պարարտ հողը որ պատրաստ կ'սպասէ ու սպասել 100 տարի, ճինչեւ 20 միլիոն զրամագլուխ ունենալը. եւ ո՞վ ըստ թէ ճինչեւ այդ ատեն այդ զրամագլուխը հազար վտանգներու չպիտի ենթարկուի:

Կ'աղաքէմ թող ընթերցողները հիմա հարցնեն Պ. Ե. Աղաթօնին, իմ սիօնից զս գործնական է թէ իր Ալիանսը:

Բայց որպէս զի կասկած ճը չթողում ըստաճներուս, ճշջտեղ բերեմ քանի ճը տող, Բարեգործականի վերջերս զրկած ինժենիորին տեղեւ կազրէն, նուիրուած այդ հողերուն ոռողման:

«Աշխատանքները ճամանաւորապէս կը պահանջեն ջրանցքի ճը շինութիւնը (24 քիլոմէթր) որ գնահատուած է կառավարութեան ճամանագէտներու կողմէ ճօտաւորապէս 250 հազար լուրջի (շուրջ 130,000 տոլար Ե. Կ.) ճեր գնահատումներով ալ այս գումարը կատարելապէս ընդունելի է, հարիւրին 10-15 տարբերութեամբ պակաս քան աւելի»:(1)

«Նուազագոյն եկամուտը. Կրնանք հաւատել, եթէ հարկ է, բոլորին համոզիչ թուանշամներով, և դուք ալ կրնաք համոզուիլ և առանց դուզն խոկ տատանումի տեսնել զուտ շահ մը ճիշն հաշուով

(1) Չոս ինժենիորը կը խօսի 5000 տեսիաթին հոդի վրայ, այսինքն մէկ տեսիաթինին ուռոգումը 26 տոլարի, թէեւ այդ շրջանը տապար ինսիաթին հոդ կայ որ միեւնոյն ծախսով կ'ուռոգուի, ասոր դեռ կ'ամդրադառնամ յետագալին:

տեսլաթին գլուխ 100էն 120 րուպլի, այս եկածուառը կը կրկնապատկուի զիւրութեամբ վեցերորդ տարին»: (2)

Նկատեցէք որ զուտ շահ պիտի տայ նուազագոյնը տեսլաթինը 100 րուպլի, նոյնքան ալ աշխատողին բաժին պիտի մնայ, գումար 200 րուպլի, կած 110 տոլար, 10,000 աեսեաթին կայ հոտ, 110էն 1,000,000 տոլար մէկ տարուան եկամուռը:

Թէեւ տեղեկագիրը 700,000 րուբլի կը հանէ ընդհ. ճախսը, բայց այդ յաւելումը շահագործութեան համար է, այսինքն տուն, պարտէզ, եղ, գոմէշ, թրաքթէօր զութան եւն.ի ծախքերն են, որոնց մասին հարկ եղած բացատրութիւնները պիտի տամ, երբ առանձին հատորով անդրադանամ այս խնդրոյն շուրջը, հոս միայն պիտի եղրակացնեմ թէ եթէ Բարեգործականը իրաւ չկարողացաւ համնիլ այս ամենուն, ոչ մի զուուարութիւն ունէր 130,000 տոլար զահելով իւր շարժուն դրամազիսէն այդ ջրանցքը բանալ և նուիրելուու զայն մեր գաղթականներուն:

Աշա 15 հազար թշուառ փրկած կ'ըլլար:

Ուրեմն փոխանակ Բարեգործականին քսան միլիօն տալու, աւելի խնայողական և աւելի արագ չէ՞ր ըլլար եթէ 130 հազար տոլարով Տալմայի ջրանցքը շինէինք, և գէթ 15 հազար թշուառներուն ազատագրումը աչքովիս տեսնէինք:

Եւ այս զեռ ազգին ծոյլ կարիքներուն մէկ փոքր մասնիկն է, Պ. Աղթօնին մատնանշած պէս պէս պէտքերուն համնելու համար, Բարեգործականի եղանակով միլիառներ կ'ուզէ, որոն առ նուազն դարեր սպասելու ենք:

Սիթիօններ բերող հողերը խոպան թողուլ, չմշակել, ճարտարարուես չտեղձել, հարիւր հազարաւոր ձեռքեր անգործ ու ապարդիւն թողուլ, մեր տոլարները տանիլ արտասահմանի պանքաները լեցնել, սպասել անոնց շատնալուն որ տոկոսներով ազգ ապրեցնենք:

Աշա Բարեգործականին երկրորդ ատենապետին կոչած ամեսափս

(2) Թող ներուի անգաղտնապահութեանս, եթէ այս տեղեկագիրը լոյս աշխարհ կը իանեմ, իակառակ այնքան խնամքով մինտերներուն տակը պահարտելուն:

նպատակը և առ այդ իւր «աիրելի ժողովուրդին» ուղղած կոչին տրամաբանութիւնը:

Արդեօք նպատակը Բարեգործականը մրցումի զնել է Հայրենիքի դէմ: Զեմ յուսար:

Բայց արդիւնքը ո՞ւր կը տանի մեղ:

Արդեօք Հայրենասիրութիւնը (բառին չոր իմաստով ոչ թէ վերելային հայրենասիրութիւնը) այդպէս կը թելադրէ իրեն:

Բայց ի՞նչպէս իբր 40 տարուայ փորձառու երկրագործ չէ կրցեր անդրագառնալ թէ իւր սիրելի ժողովուրդին 26 տոլարով մէկ տեսիաթին (10տէօնիմ) հող տալը անհամեատ աւելի օգտակար պիտի ըլլայ, քան այդ 26 տոլարին տոկոսը տալը:

## Ա. Ն Ծ Ա. Ն Օ Թ. Ը

Բայց ի՞նչո՞ւ այս մարդիկ զայս չեն կրնար հասկնալ, երբ լեռան շովիւր անզամ այս պարզ հաշիւր լսելէն յետոյ կը զարմանայ ասոնց անհասկացութեան վրայ, եւ կը կարծէ թէ իրեն անձանօթ բան մը կենալու է հոտ:

Անձանօթը ասոնց ծնած ու ապրած միջավայրն է, զասակարգն է, իրենց աւանդապաշտութիւնն է, ներկայ նորութիւններուն ու իշխանութեան հանդէպ իրենց անհաշտ զդացումներն են, Հայաստանի՝ ծովէն ու իրենց շրջանակէն հեռու իշման և արեւելեան օրիանմթափոնի հակիմն է, ասոնց վրայ աւելցուցէք ուսուսհայ մեծահարուստներուն հետ ունեցած սրտագին շփումը, անոնց կիրքերուն ու անոնց փափուկ զգացումներան վիրկնղաւառնումը: Ասոնք ամէնը անձանօթ են այդ լեռան հովիւն, թաղի խանութպանին, զործարանի աշխատարութիւնն, քէմձիկ զաղթականին ու գերի տարուած որբին:

Անոր համար. իրենք զիւրաւ կ'ըմբռնեն այս այնքան պարզ հաշիւր, քանզի իրենց զգացումները չեն ծանրաբեռնուած այնքան բազմատեսակ «առաքինութիւններով» որ խեղդէին իրենց արածաբանութիւնը, ու զիտցաննին չզիտանալ ձեւացնէին:

Ասոնք սեղանաւորութեամբ ապրած չունին, որպէս զի այդ պանչքաններու երեւակայական տոկոսներու սպասեն, ասոնց զրամագլուխը

հողին ծոցն ու իրենց աշխատող բազուկներուն մէջը թաղուած կը մնայ, զայն փորելով ու դուրս հանելով պիտի կարողանան իրենք ու իրենները ապրիլ, ասոնք հող ու աշխատանք կ'ուզեն, և դայդ կը հասկնան:

Եւ դայդ կը հասկցնենք իրենց:

## ԹՈՂՈՍ ՓԱՇԱՅԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ ԱՌԹԻՒ

Ի՞նչ կ'ըսէ Պօղոս նուպար Փաշան այն բազմաթիւ մեղաղրանքներուն որ ուղղած էի մասնաւորապէս Բարեգործականի վարիչներուն՝ իմ «Հ. Երկր. Պանքա՛, հայ հարուստները և Բարեգործական հաստատութիւնները» գրքոյցիս մէջ:

Նախ այդ նամակը խօսիլ տանք, ամփոփելով անոր շօշափած կենսական նիւթերը:

«Թէ Բարեգործականը 2700 որբ ունէր որոնց 250ը դրկեց Հաստան մնաց 900 հատ»:

«Էսանց ալ 250ը պիտի դրկէ երբ զպրոցը աւարտի եւ հաշվուը կը գոյցուի»:

«Թէ Հայաստան գնացող որբերը աշխատանք պիտի գտնան եւ այդ կերպով իրենց համեստ քարը պիտի բերեն Հայրենիքի վերաշխնութեան»:

«Թէ վերջին տարիները Հարիւր Հազարաւոր ոսկիներ ծախսը ուած են (Սուրիա Ե. Կ.) և Հայաստան ծախսուածին ու ծախսելիքնին ու այդ նպատակին յատկացուած կտակներն ալ ի մի դուձարելով 26,000 ոսկիի պիտի համին»:

«Թէ Հայաստանի Երկր. Պանքան ապահով եւ օգտակար հաստատութիւն մըն է»:

Մենք ինչ ըսած էինք արդէն: Մենք ասոնց ո՞ր մէկը պակաս թողուցած էինք:

Ասկէ յետոյ նախագահը կը մտնայ չքմեղանքներու, թէ Բարեգործականը չլինար Հ. Երկր. Պանքային մասնակցիլ քանի նա դեռ շահաբաժին չէ վճարած, եւ անոր բաժնեթղթերը դիւրավաճառելի չեն:

Թէ ինքը անոր բաժնեթղթերէն կարեւոր բաժին մը արձանա-

գրուած է, և ժողովին բոլոր անդամները, որոնց կարողութիւնը կը ներէր, արձանագրուեցան:

Թէ նոյն խակ իր զերատենապետներէն մին «կոչ» մը Հրատատարակեց որ անշուշտ լսուեցաւ:

Այս նամակին յաջորդող էնթէրմիւ մը կուտայ յարգելի ատենապետը, «Ապագայ»ի մէջ, նուիրած միայն Բարեգործականի սեղանաւորական գործերուն, որմէ կ'եզրակացնէ թէ Բարեգործականը 5000 ոսկի շահ և 19,000 ոսկի վնաս ըրած է, և այդ վնասներուն ալ արդարացումները մի առ մի կը թուէ:

Եսոնց ամենուն հետ յարգելի նախագահը շարք մը մեղաղրանքներ կը զնէ վրաս:

Առաջինը, անշուշտ և անքաւելին, թէ Բարեգործականի բարերար անդամ մը ըլլալով, ինչպէս Հրապարակ կուգած Բարեգործականը քննադատելու:

Բ. իմ այս ընթացքս կրնայ Պանքային արձանագրութիւնները ձախողեցնել, և ատով ծանր պատասխանատուութիւն մը կը ստանձնեմ:

Գ. Ինչպէս կը համարձակիմ ըսել թէ Կեղրոնսական Վարչութիւնը որբին ու դադթականին մայնը չէ լսած,

Դ. Այս ընթացքով Բարեգործականին կը վնասեմ:

Ասոնց ամենուն իբր վերջաբան, Վաեծափայլ ատենապետը իւր համբաւին ու հեղինակութեան վրայ քիչ մը չափազանց կոթնած, «այս է ըսելիքս, ալ որոշած եմ բանափէճի չի մտնալ» կ'ըսէ:

Թողղականի մինի, մեղի ալ պէտք եղածը այդքան էր:

Թողղականի մտենաթերահաւատաներն ալ հանգարա սրտով հաւատան հիմա թէ մեր մեղաղրանքներուն մէջ չէինք զբարարած:

Թողղականի որ դեռ կը հաւատային թէ այս անբացարելիները ունին թերեւս պատճառ մը իրենց անհասկանալի, կամ իրենցմէ գաղտնի, ըմբռնեն հիմա թէ այդպիսի բան մը գոյութիւն չունի:

Աս մեղի զաղանիք չէր արդէն, երբ Հրապարակ իջանք. բայց դեռ հեղինակութիւններով շլացողները պէտք էր զայն ուղղակի Բարեգործականի նախագահին բերնէն լսէին, որպէս զի հաւատային, եթէ չէինք սթափուելին:

Անուրանալի է թէ Բարեգործականի մէկ դեր՝ ատենապետը զգայացունց կոչ մը ըրաւ Սպզին, պանքային արձանագրուելու։ Բայց նոյն այդ գեր-ատենապետը որ Սանասարեանի մէկ միլիոնէն աւելին օտար արժեթուղթերու պառկեցուցած է, թող գէթ անկէ հարիւր հազար ֆրնկ. մը երկր. պանքայի արժեթուղթերուն յատկացնէր. անօգուտ սպասեցինք և դեռ աչքերնիս ճաճբան կը մնայ:

Գէթ ատ ալ անձեռնմխելի չէր, եւ անոր կանոնագիրը այնքան հաւատարմօրէն կը զործազրուի այսօր, որ եթէ բարերարը զայն իմանար, մոփիրը գերեզմանին մէջը կը շարմէր։

Այսպիսի կոչեր Հրատարակովները եթէ կը հաւատան անոր, պէտք էր նախ իրենք բարի օրինուկը տային, ով նախազահ, իսկ եթէ կը կարծէին թէ սուս է, պէտք չէր զայն ընէին։

Վարչութեանդ անդամները կրնան արձանագրուած ըլլալ, քանի անցեալ աշունէն ի վեր անոնց երկուքին անունը մէր լրագիրներուն մէջ շրջան կ'ընէ, բայց գեռ վճարումը տեսնողչէ եղած, ապացոյցը. անոնց ստայականները գեռ մնտուկա կը մնան, հակառակ որ ահա գարտմը եկած է. հայ երկարորդը դրամի պէտք ունի իւր գութանն ու սերմնցուն պատրաստելու։

Եթէ խօսքով փիլաւ եփէր, ծովի չափ ալ իւղ ես կը խօստանայի, ով նախազահ։

Դուք մեղի ընելքներուդ վրայ կը խօսիք և մենք կը հաւատանք ու կը հաճբերէնք, բայց երեխանները անօթի քնայնող մայրը մեզի չափ հաճբերատար չէ դժբախտաբար, Տէր նախազահ։ Դուք եղուարդ կած Տալմայի հողերն ալ պիտի ուռոգէիք ուր մինչեւ հիմայ 15,000 զաղթական պիտի ապաստանէին ու ապրէին. բայց այսօր գեռ անոնք իրարու վրայ կը կոտորուին, երբ վարչութիւնդ անդին բիւզանդական վիճարանութիւններ կ'ընէ, թէ արժեթղթերը գիւրավա-

ճառելի են թէ դժուարավաճառելի, շահաբաժին վճարած են թէ չեն վճարած։

Այն մէր չճանակցած երկ. պանքան այսօր բացեր է իւր աղքատիկ արկլը, մէր զաղթականներուն փոխառութիւն կ'ընէ, անոնց բահ ու բրիչ կուաայ, որ իրենց արտերը մշակեն. ապրին ու ապրեցնեն իրենները, ասոր վլայ է մէր ամբողջ մածուլը, մինչ անդին կեռը. Վարչութիւնդ հայ գաղթականին լումանները կը հաւաքէ, օտար երկրագործներու փոխ կուտայ և տոկոսներով կ'ուռեցնէ Բարեգործականին անտուկը, եւ կը թողու որ այդ պանդիտին հեռաւոր եղբար ու անոր երեխանները վղերնին ծուած ուրիշին դուռը ափերնին բանան. պատառ մը հայ մուրալու։

Թող Բարեգործականը հայէն հաւաքէ, օտարին օգնէ, այդ պանդուստ հայը որ գունէ դուռ ընկեր է այսօր լքուած ու մուրացկան, անաէր չէ բոլորովին Տէր նախազահ, նա ունի հայրենիքի մէջ միշես մը եղբար ու քոյրեր որ անդապար կ'աշխատին վերականգնելու, հեռու չէ օրը որ անոնք ոտքի կ'ելլան, ու ձեռք կ'երկարեն իրենց հեռաւոր եղբար ու քոյրերուն ալ եւ կը հանեն վիրենք այս դիքաղ օլերէն, եւ վարչութիւնդ երջանկութեամբ կը դիտէ անոնց ապատագրումը, բայց, աւա՛ղ, մինչեւ այն ատեն դեռ շատ զոհեր իրարու վրայ պիտի ինան։

Զեղ մեղաղող չէ եղած հիմնական դրամագլւէն կորուստ տաւերնուդ համար, կրնաք մէկ մըն ալ մեղաղրանքին վրայ աչք մը պտացնել ասոր համոզուելու համար, մեղաղրանքը ուղղուած է Վարչութեանդ այն անարդարանալի յաւակնութեան դէմ թէ մի միայն առաջնակարգ արժեթղթերու վրայ կրնայ փոխառութիւն ընել. Զեր Էնդէրվին կը վլայէ, Տէր նախազահ, թէ շահ ալ, կորուստ ալ ըրած էք ձեր սեղանաւորական գործողութեանց մէջ, խոստափնինք ուրեմն թէ առաջնակարգը գիտնալու յաւակնութիւնը անհիմն է, որուն վրայ կոթնած պատուարժան Վարչութիւնը հայտանի պանքային փոխառութիւնը կը ստորագանէ ուրիշներուն։

Վարչութեանդ դէմ ուղղուած մեղաղրանքը այն է որ, հայրենիքի փոխառութիւնը, որուն օգուտները պիտի վայելին մէր երկրագործ զիւղացին ու ձեր զաղթականը, կ'ստորագանէ օտար փոխառութիւններու, տարուելով մի միայն սեղանաւորական ճղճիմ հաշիւներէ, առանց

մազի չափ նկատի առնելու թէ որքա՞ն զրկանք կ'ըլլայ ձերիններուն, զլանալով անոնց անունով հաւաքուած լումաները իրենց խակ գոյութեան համար, ոչ իբրեւ նուէր այլ նոյնիսկ, իբրեւ փոխառութիւն:

Ես աղգային հարսութիւնը չունիմ ձեռքիս մէջ, Տէր նախագահ, որ պատասխանատուութիւն ստանձնեմ, եթէ պանքայի արձանագրութեանց անյաջողութիւնը կը կարծէք ինձի վերապել, ցաւօք պիտի գամ ձեզ յայտնել, որ անոր կատարեալ ձախողելէն յետոյ, այդ ժանր լուծը ուսիս ես առի. Եւ անձշապէս ալ բաց զուռ ցոյց տուի անոնց, որ կը փափաքին, առանց ինձի, իրենց մասնակցութիւնը բերել, այդ նկատումով հրատարակութեան տալով ուղղակի պանքային հասցէն:

Խակ պատուարժան Վարչութիւնդ որ ինքինքը կը նմանցնէ զուռ ֆինանսական ընկերութեան մը փարչութեան ու այնքան գովելի բժանգրութիւն ցոյց կուտայ հանդէպ կանոնագրին, կը մոռնայ ըսել թէ կանոնապիրները միշտ կը մեկնաբանուին զայն գործադրողներու ձգումներուն համաձայն, որոնք պէտք էր առաջնորդուած ըլլային իրենց ներկայացուցած ընկերութեան շահերով: Խակ հոս աւելին ալ կայ, գոյութեան հարցը:

Այս էջը վերջացնելով, ներեցէք. Տէր նախագահ, եթէ ձեզնից իմնդրեմ, որ երբ մեր ափ մը որբերուն պահպանութեան համար Հայաստան դրկած քանի մը հապար սակիները, շատ արդարորէն հայրենիքի օգնութիւն մը կը սեպէք, մի՛ մունաք միեւնոյն նպատակաւ Սուրբիա ծախսուած հարիւր հազարներն ալ այն երկրին օգնութիւն մը համարել արդարութիւնը կը պահանջէ որ երկուքը գէթ մէկ մակարդակի վրայ զրուին, ոչ թէ մէկուն (Սուրբոյ) ըրածնիս պարտականութիւն, միւսինը (Հայաստանինը) օգնութիւն մը նկատել:

Նմանապէս երբ Միտիւնդ Հայաստան դրկած ու դրկելք 500 որբին հայրենիքի վերաշխնութեան համեստ քարը բերելը մեզի կը սորվեցնէք, կ'աղաքէմ ըսէք նաեւ թէ այլուր ցրուած ու ցրուելք 2200 որբենիդ որու պիտի բերեն այդ վերաշխնութեան քարը, սմանք սակայն մեզի հարիւր հազարաւոր սակիներ արժած են, ինչպէս որ դուք այնքան պարձանքով մեզ կը յայտարարէք:

Կ'ընդունիմ, Տէր նախագահ, թէ Բարեգործականը շատ ծառայութիւն մատոյց Արտասահման մեր թշուառներուն, երբ հայրենիք

մը չունէին կամ անոր ինչ ըլլալը չէին զիտեր, բայց երեք տարի է այսօր ձէնովայէն ի վեր երբ Հայաստանի ներկայացուցչին հետ առաջին անգամ տեսնուեցանք, ալ գաղտնիք չէր, թէ զործերը հոն լաւ կը քալէին. Լօղանէն ատպին, ալ ուրիշ տեղ մը չմնաց բացի հայրենիքէն՝ մեր բեկորները հաւաքելու. անկէց ի վեր Բարեգործականին այս նկաթական ու ֆիզիքական ապարդին սպառումները ո եւ է արդարացում չեն գտնալ:

Անշիմն է այն կամկածը, Տէր նախագահ, թէ կը գտնուի Հայ մը որ կը փափաքի Բարեգործականին վնասը, եթէ նա իւր կոչումին համապատասխան ստարէ աղգին վերածննդեան նուիրական գործն, փոխանակ զայն մաշեյնելու նիւթապէս ու ֆիզիքապէս:

Եւ կը կարծէմ թէ Բարեգործականի բարերար անդամ մըն ալ պարտաւոր չէ խուլ ու համը մնալ իւր ցեղին մարտիրոսագրութեան և իւր աղատ կարծիքը խեղպելով ենթարկուիլ մի միայն կեդ. Վարչութեան իմաստուն տնօրինութեան:


Մեծ յոյս ունիմ որ Վարչութիւնդ այս համեստ տողերը իւր բարձր ուշագրութեանը կ'առնէ. առանց ինձի պատասխանելու, ինչպէս նրա վեճ նախագայը կը հաւաստէ, Բարեգործականը լը դնէ այն ձամբուն վրայ ուրկէ 19 տարի առաջ մեկնեցաւ, և դարձեալ նոյն սերն ու համակրանքը կ'ստեղծէ անոր շուրջը ու կը կատարէ այն սրտացունց խոստումները որուն ամբողջ սերունդ մը կ'սպասէ:

\* \*

Ինչպէս նախաբանին մէջ ըսած ենք, մենք այս պատասխանը ժամանակին զրկեցինք «Ապագայ»ի խմբագրութեան որ ոչ միայն ըլլահաստակեց զայն, այլ առաքինութիւնը ունեցաւ մեր նախորդ գրածներն ալ խեղաթիւրելով հասարակութեան հրամցնել և առ այդ իրեն ուղղուած ճշլումներն ալ չհրատարակելու:

Այս զրութիւնները ո եւ է օրէնքի առաջ եթէ տարուէին, պատուարժան խմբագրիները իր խեղաթիւրող կը դատուէին, բայց այդպիսիներով զբաղուիլը մեր նպատակէն զուրս է: Մենք ստանձնած ենք պարտականութիւնը մը հայ հանրութիւնը լուսաբանել և լարախաղացներու որոգայթներէն զգուշացներու:

Ուրեմն շարունակինք մեր ձամբան առանց երկու կողմը նայելու. հոս կուտանք այն Ճշլումներէն կը պարտական էր, «Ապագայ» նընել եթէ խմբագրութիւնը ճշմարտութիւնն ու պարտական էր:



7 / XI - 1922

2

## ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ «ԱՊԱԳԱՅ»Ի

Տէր խմբագիր,

«Ապագայ»ի թիւ 10ի խմբագրականին և անոր յարակից Պ. Պօղոս Նուշարի էնթէրլիվին ճէջ երկիցս բերանս դրած էք բառ ճը որ իծինս չէ:

Ինչ որ յաւալի է, զեռ կը հիմնուիք անոր վրայ ինձ պատասխանելու, ու հասարակաց ուշաղութիւնը ուրիշ կտեղ փոխադրելու:

Նախ զայն ճէջ բերենք նոյնութեածը ինչպէս որ խմբագրականիդ ճէջ պատկերացած է:

«Հաշուեկշխովն ճէջ խառն ի խուռն տեսնուած ամէն պետութեանց և շատ ճը ընկերութեանց բաժնեմթերը հիմնովին կը հերքեն միայն առաջնակարդ փոխառութեանց վրայ դրամ պառկեցուցած ըլլալու յաւակնութիւնը. թուղթեր, որոնք 30,000 ոսկիի կորուստ ճը պատճառած են հիմնական դրամագլխին»:

Առնենք ինթէրվիւն:

«Ասոնց փոխարէն Պ. Կարիկեան ինչ կը գրէ (?) Ան կը գրէ թէ.

«Եատ ճր գոյքեր որոնք գոյութիւն չունին այլեւս, իբրեւ դրամագլուխ կ'անցնին, մեր աչքերը կը շլացնեն, և հիմնովին կը հերքեն միայն առաջնակարդ փոխառութեանց վրայ դրամ պառկեցնելու յաւակնութիւնը. թուղթեր, որոնք շուրջ 30,000 ոսկիի կորուստ ճը պատճառած են հիմնական դրամագլխին»:

Դուք իրերը այսպէս ներկայացնելով, կարծել կուտաք թէ ես Բարեգործականին հետ թուղթերու վրայ դրաւի բռնուած եմ, եւ այդ նկատումով ալ միւրիի դերը կ'ստանձնէք ու իմ մեղադրանքներս «Հապճեալվ գրուած» կ'որակէք:

Հիմա ճէջ բերենք մեր այդ ճասին դրածները նոյնութեածը, իմ դրքոյկէս (էջ 17):

«Բայց կէտ կայ եւս որ կ'արժէ երեւան հանել, այն է թէ այդ ցուցակին ճէջ խառն ի խուռն ամէն պետութեանց և շատ ճը ընկերութեանց բաժնեմթերը կը տեսնանք, եւ ինչ որ հիմնովին կը հերքէ միայն առաջնակարդ փոխառութեանց վրայ դրամ պառկեցնե-

լու յաւակնութիւնը, փորձերն ալ զայն ապացուցին դժբաղդաբար, եւ այսօր շուրջ 30,000 ոսկի կորուստի ճէջ է այդ հիմնական դրամագլուխ»:

Դարձեալ նոյն եջեն:

«Եատ գոյքեր կան որոնք գոյութիւն չունին այլեւս, շատեր արձեքը կորսնցուցած են, շատեր ալ կան որ կէսէն աւելի պակաս են, բայց գեռ հաշուեցուցերուն ճէջ իբրև դրամագլուխ կ'անցնին ու ճեր աչքերը կը շլացնեն: Եթէ այսօր խակական հաշուեկշխու ըլլայ ու գտնուածը օրուան արմեքով տրուի այդ հիմնական դրամագլուխը ցուցադրուածէն շատ վար կը մնայ դժբաղդաբար»:

Եւ կը տեսնաք թէ ես հիմնական դրամագլուխի վրայ ծանրացած եմ ոչ թէ թուղթերու վրայ ինչպէս որ դուք կը պատկերացնէք, եւ կը խոսափանիք թէ նա 5000 ոսկի շահ եւ 19000 ոսկի կորուստ ունի, մինչեւ ատ ալ չէ Ճշճարատութիւնը. Եզիպտոսի գործաղիրը դրքոյկ ճը հրատարակեց վերջերս ուր կ'ըսէ թէ 2000 ոսկի է թուղթերուն շահը: Ինչո՞ւ չէք ըսեր զայն շիսկէ շիսակ:

Ինչո՞ւ չէք ըսեր թէ հիմնական դրամագլուխին վնասը 30,000 չէ այլ 17,000 ոսկի է միայն, ու իմ բերանս աւելորդ բառեր զնելով, ուրո՞ ծոլոր բանաձեւեր շինելով հասարակութեան արդէն շփոթած մտքերը կը փորձէք շփոթեցնել:

Իմ մեղադրանքներս այս կորուստները չէին, այլ աւելի հիմնական և ծանր էին, ինչո՞ւ անոնց ճէջ կը հեռանաք ու կը փորձէք սեղանաւորական կորուստը արդարացնել կամ մեղացնելով, վէճը այլ հողի վրայ փոխարակել:

Իմ մեղադրանքս այն էր որ 4 տարուայ ճէջ Բարեգործականը 197,000 անգու. ոսկի Սուրբա ծախսած է մեր որբերուն համար, եւ զանոնք ալ հոն ցրուելով կորուստնիս եղած է 2000 որը և 197,000 ոսկի:

Կրնար գէթ վերջին երկու տարիները զանոնք Հայաստան փոխադրել. այսպիսով գէթ 100,000 ոսկին երկիր մտած ու հայրենիքի վերաշխնութեան սատարած կ'ըլլար, եւ 2000 որբերն ալ այդ գործին իրենց համեստ քարը բերած կ'ըլլային, ինչպէս որ միութեան նախագահը ճեզ կը սորվեցնէ:

Կը մեղադրէմ որովհետեւ ոչ ճի արգելք կար զանոնք ընելու քա-

Նի որ երբ իրենք տարի ճը զուտ երեւակայական արգելքներու վրայ կը վիճաբանէին. զնացի և ամէն ապահովութեան թուղթերը գրպանելով իրենց բերի:

Կը մեղաղրեմ որովշետեւ իրենց տեղեկագիրներն ու լրագիրները մեղ աւետեցին թէ երբ որբերը իմացան Հայաստան դրկուելին, աննախընթաց խանդավառութիւն ցոյց տուին, և սակայն անկէ ի վեր հոս ակարեմական և խուսափողական վիճաբանութիւններ կ'ընեն, երբ անդին ձեռքի տակէ հարիւրաւոր որբեր զուրս կը թափեն և անոնց խանդավառութիւնը փորերնին կը մարեցնեն:

Կը մեղաղրեմ որովշետեւ Պաքուապայի որբերէն 800 հատ առին որոնց 158 հատը միայն Հայաստան դրկեցին և 240ը (զուտ Վանեցիներ) Պաղեստին արձակեցին, Հրէից տունը շէնցնելու, զրկելով անոնց աննեցուկ ծնողքները իրենց տան սիւներէն:

Կը մեղաղրեմ որովշետեւ տարագրութիւնը, ցրւոմը կը շարունակուի իրեն գառն հետեւանքներովը. ինչպէս որ սկսած էր 10 տարիներ առաջ, ինչպէս որ զայն կ'ընէին մեր թշնամիները, օստարները, նոյնը կ'ընեն մեր սեփական մարմինները, առանց ո եւ է տարբերութեան արդինքին մէջ: Տարբերութիւնը միայն ձեւերուն մէջն է. մէկը զաշոյնով կ'սպաննէր միւսը ծաղիկներու հոտով կը խեղդէ:

Ո՞վ է այդ սեղանաւորական կորուստներուն համար Բարեգործականը մեղաղրողը, որո՞ւն դէմ կը պաշտպանուիք: Ես ձեղնից շատ առաջ ըսեր եմ թէ մարդիկ անսխալ չեն:

Առէք նոյն գրքոյիս նոյն էջին մէջէն:

«Ասով Պատուարժան Վարչութիւնը պատասխանատու բռնել չէ մեր նպատակը, մենք գիտենք թէ մարդիկ անսխալ չեն կրնար ըլլալ բայց այս մէջքերուները անհրաժեշտ էին ցուցնելու համար մեր մոլուանդներուն թէ իրենց ապավինած ապահովութեան պատճշը թուղթէ շինուած է, ո եւ է յարձակումի չի կրնար դիմանալ»:

Ուրեմն այդ արդարացումները ըրէք ուրիշին ոչ թէ ինձի, ըրէք անոնց որ գեռ կ'ուղեն հաւատացնել, թէ անսխալ են, գիտեն առաջնակարգն ու յետնակարգը գանազանել:

Եթէ Վարչութիւնը այդ առաջնակարգի մեծախօսութիւնը չունենար, այսօր ծերունի փաշան այս արդարացումները վնատելու ծանր հարկին տակ չպահանջանար, և «պատերազմէն առաջ Գերմ. Անդ.

եւն, արժեթղթերը ընտանիքի հայրերու թուղթ նկատուած էին», «Համաշխարհային պատերազմէն առաջ զոր ոչ ոք կրնար նախատեսել եւն.» ըսելու պէտք չպիտի ունենար:

Թող ատոնք իւր անպատասխանատու վարչութեան ըսէ, որպէս զի ալ ամենագէտի յաւակնութիւնն ըլնեն, մենք ՃՇդ ասոր վրայ է որ զիրենք կը մեղաղրենք, ոչ թէ թուղթերը շահեցան թէ վնասեցինի վրայ:

Մենք զիրենք կը մեղաղրենք այս մեծախօսութեամբ Հայ երկրագործին փոխառութիւնն ընելը մերեննուն համար, և այս յաւակնութեան ունայնութիւնը երեւան կը բերենք: Բարեհաճեցէք, իթէ ունիք պաշտպանողական մը, ասոր դէմ ընել. իմ քննադատութեանցս հիմքը ուրիշ տեղ մի փոխաղրէք:

Նոյնքան և աւելի տկար էր ձեր էնթէրվիւխն երկրորդ հերքումը, թէ «1921 ին Կիլիկիան և Իղմիրը պարագուած չըլլալուն համար չէին կրնար զոյքերուն արժեքը գեղջել». իբր թէ այնուշետեւ զեղջած ըլլալին և կորսուած գոյքերուն մէյ մէկ սակի արժեք դրած ըլլալին:

Աշա ձեզի 1922ի հաշուեկշիռ մը, որ 1923ին ալ նոյն ձեւը պիտի պահէ թէկ որ մանրամասնութիւնը գեռ չէ հրատարակուած և Իղմիրի ալ պարագուածէն 15 ածխոյ յետոյ, չեմ ըսեր Կիլիկիոյ, Վանայ պարագուածէն, Գերմ. պարտութեննէն, աշխարհի սակերու անկումէն տարիներ յետոյ պատարաստուած է:

Աշա այդ հաշուեցոյցը որու զիսաւոր թիւերը միայն հոս կուտած:

600 զրամագլուխ 0ամանեան պարտքի	576 Ոսկի
Գերմ. փոխառութիւն 22,000 Մարք	936 »
Դրամագլուխ Ֆրանսական փոխ. 54,600 Փրնկ.	1731 »
Ֆրանսական ունթ 4 0/0 98595 Փրնք.	3015 »
274 Պօն տիսխնոս քրէտի	3109 »
Իղմիրի մէջ տուն խանութ և հող	2928 »

### ՄԵՄՆԱԿՐՈՒՅԹ ԴՐԱՄԱԳԼՈՒԽ

Քէլէկեան որբանոց	4175 »
Վանի վարժապետանոց	863 »
Իղմիրի 4 տուներու 1/3 արժեքը	1170 »
Սիսուան որբանոց Տէօրթեօլ	9500 »

28,003

Յոյց տուէ՛ք կ'աղաքեմ ասոնց որ մէկը իր իրական արժէքին նշանակուած է, և ուր են այդ մէջմէկ ռոկիի արժէք զրուած գոյցերը:

Այս լեզուէն հասկցողներուն հարցուցէք մէկ մը, քանի դուք չեք գիտեր, թէ ատոնց իրական գումարը որքան կը տարբերի այսօր հոս պառկեցուցած գումարէն: Քանի մը եղիպատական թուղթերու շահը չարգարացներ իրենց մի ճիայն առաջնակարգը գիտնալու մեծահոսութիւնը:

Եթէ իրաւ մատեաններ ու հաշուեկշիռներ տեսած էիք, Պ. Պողոս նուպարի քովը, եթէ իրաւ անակնկալ մըն էր այդ պկլանը, որ երրոպական ո եւ է հաստատութեան մը համար մեծ յաջողութիւն մըն է, պէտք էր զայդ հրատարակէիք ու մեզ անակնկալի բերէիք, (ինչպէս որ ես կ'ընեմ) փոխանակ մատի վրա հաշիւ տալով ուրո՞ մոլոր եզրակացութիւններ հանելու:

Ես ներկայ էի ընդհ. ժողովին իրը քուէախոյզ ոչ իբր հաշուեքնիւ:

Տարին մէկ անգամ ընդհ. ժողով կը գումարուի այն ալ մէկ ու կէս ժամ կը տեւէ, որ հազիւ կը բաւէ տեղեկագիրը կարդալ եւ նախագահին արեւշատութիւն մաղթելու, բացարձակապէս անշնար է հարիւրաւոր մասնաճրւերէ եկած գնացած 45,000 ռոկինոց հաշիւներն ալ հոն քիննելու:

Եթէ ժամանակ ալ կենար. կարծէք թէ այնքան մտահոգուած էի, ապարդիմ դրամագլխի մը հաշիւները նայելու, կամ անոր աւելին կամ պակասը փնտուելու: Եթէ առաջնակարգի յաւակնութեամբ Վարչութիւնը չմերժէր Երկը. պանքայի մասնակցիլը, բնաւ նայած ալ չպիտի ըլլայի դէպի հաշուեկշիռը:

Բայց երբ նա այդ մեծախօսութեամբ, չըսելու համար պատրուակով, յետնակարգէն ալ վար դրամագլխի մը հաշիւները նայելու, կամ անոր աւելին կամ պակասը փնտուելու: Եթէ առաջնակարգի յաւակնութեամբ Վարչութիւնը չմերժէր Երկը. պանքայի մասնակցիլը, բնաւ նայած ալ չպիտի ըլլայի դէպի հաշուեկշիռը:

### Կ Տ Ա Կ Ն Ե Ր

Թող ձեր ինթէրվիւն միամիտներու ըսեն համոզելու համար թէ կտակներէ, ու նուիրատուութիւններէ գոյացած արժեթուղթերուն վրայ Միութիւնը ու է փոփոխութիւն չկրնար ընել. ատոնց պայմանաժմի լրանալը կայ հարկաւ, եթէ չըսեմ մնանկութիւնը այս պարագաւ յին բնէ կ'ընէ Միութիւնը, կը պահէ՛ այդ թուղթերը:

Մէկ Սամուէլեան մը կար որ իւր նուերը տուած ատենը գրած է որ իւր արժեթուղթերը նոյնութեամբ պիտի մնան մինչեւ 1930 ոչ թէ յաւիտեան: Թող հրատարակեն նուէրներու պայմանները որ մեզից ցոյց տան թէ իրաւ պարտադրուած են զանոնք յաւիտեանս անփոփոխու պահելու:

Բայց ով է իրենցմէ ատոնք ուզողը, որ երկուք մէկ զայդ պատնէշ կ'ընեն (եթէ ըսեմ այդ ալ թղթի պատնէշ), որուն ետեւը հիմնական դրամագլուխ ալ կը պահէն:

Նոյնպէս մտացածին է ձեր իբր նորութիւն յայտարարած Բարեգործականի Վարչութեան կարող անդամոց Երկ. Պանքայի արձանագրութիւնները. Եթէ այդպէս էր, թող հրատարակէիք անոնց անունները, չպիտի վշտանային անշուշտ, կրնաք ատոր վստահ ըլլալ:

«Ապագայ»ի նախորդ մէկ առաջնորդող Բարեգործականի հազար որբ Հայաստան դրկելու աւետիսն ալ խմբագրութիւնդ չկրնար ապացուցանել:

Եթէ կը կարծէք հիմնուիլ Բարեգործականի թիւ 12 պայմանագրին վրայ, այնուհետեւ Երգնկեանի հետ պայմանագրութիւն մըն ալ շինեցին ատոնց թիւը 250ի իջեցնելով. ինչպէս Փաշային նամակն ալ զայս կը հաստատէ:

Առաջ 4000 որբի արտօնութիւն առնուեցաւ, Երկրորդ պայմանագրով այդ թիւը 1000ի իջաւ կ երրորդով 250ի. խմբագրութիւնդ ասոնց տեղեկանալէն յետոյ միայն պէտք էր այդպիսի հրատարակութիւն մը ընէր. ոչ թէ այդ անմեղ երեխաններուն զատը այսպիսի շոնդակից բէքը լամներու մէջ խեղել փորձէր:

Խմբագրութիւնդ այս խնդրոյն դաշնակցական գոյն տալով թող

իղուր չի փորձէ զայն կուսակցական հողի վրայ փոխադրել ու կիրքեռու մէջ խեղիկել:

Այս դատէն շահողն ու կորսնցնողը պիտի ըլլայ որբն ու գաղթականը, ուրեմն այս անոր դատն է որ կուսակցութիւնը չունի, այլ զուտ աղջային է:

Ասոր նախաձեռնողը եղաւ Ռամկավարութիւնը իւր ամբողջ օրկաններով քացի մեկին, եթէ հակառակորդ օրկաններ ալ անոր ձայնակցեցան, «Ապագայ»ն պէտք էր հպարտ ըլլար իւր կուսակցութեան պաշտպանած դատին ծովարդականութիւն գտնալուն, ինչ որ կ'ապացուցանէր անոր արդարութիւնը:

Մանաւանդ պէտք չէ կիրք չկեցած տեղը զայն ստեղծել, ինչպէս «Ապագայ»ն սովորութիւնը ըրած է մերթ զաշնակցութեան, մերթ հայատանի դէմ գրգութիւնը հրահրելով իւր պատկանած կուսակցութիւնը դժուարութեան մէջ զնելու. երբ այս վերջնը իւր ամբողջ մածուկով կ'աշխատի հայրենիքն ու դադութները մօտեցնել:

Ենորհակալութիւննիս կը յայտնենք Յարգելի Խճբագրութեանու, որ Պ. Պօղոս նուպարի ոսկի լուռութիւնը խզեց հասարակութիւնը լուսաբանելով այնքան մութ մնացած խնդիրներու շուրջ և կը խնդիրնք որ այդ ճշգումներն ալ, «Ապագայ»ի միեւնոյն էջին վրայ զնէ, որ պէսզի իւր վառած լոյսը աւելի փայլուն նահաւանգ յատակ ըլլայ:

Յ. Գ. Կը փորձուինք հոս օրինակ մը բերել, «Ապագայ»ի թիւ 17ի մէկ ուրիշ խելօք Դաւիթի մէկ պաշտպանողականէն, որ ուրիշ բան չէր եթէ ոչ յարգելի խճբագրին դատավարութիւնը:

«Աղքատախնամը, ինչպէս Տիկնանց Միութիւնը, Փարիզի քաղաքակետութեան կողմէ արտօնուած են գործելու, այն պայմանաւ միայն որ վեց ամիսը անված մը իրենց գործառնութեանց հաշուեցոյցն ու տօմարները ներկայացնեն այս նպատակով հաստատուած պիւրօյի մը և իրենց պաշեստի գործառները տոկոսաբեր արժեթուղթի վերածելու պարագային մի միայն գրանական պետական արժեթուղթեր զնեն»:

Կատարեալ իրաւունք ունի քաղաքակետութիւնը, ամէն տեղ ալ նոյնպէս է, քանի Ֆրանսացի մէջ կը շահուի այդ գումարը, որքան ատեն որ չի գործածուիր այդ պահեստի կը մնայ, պէտք է իւր

երկրին մէկ փոխառութեան յատկացուի, որպէս զի իւր օգուտները այդ երկրին բերէ:

Աչա թէ մեղնից քաղաքակրթութեամբ շատ բարձր աղքերը ինչպէս պաշել կուտան հանրօգուտ հաստատութեանց գումարները:

Թող փորձէ Ֆրանսական կամ այլ աղջի հաստատութիւն մը իւր պաշեստի գումարները օտար պետութեան մը արժեթուղթերուն պառկեցնել և «Ապագայ»ի խճբագրութիւնը տեսնայ թէ բացի իշխանութենէն, հանրացին կարծիքը միայն ինչ կ'ընէ նրան, այնուշետեւ թող բարեխողձութիւնը ունենայ աղջանական կուսակցութեան մը օրկանը ի սպաս դնել հայէն հաւաքելով եղիպտացին ծառայելլ արդարացնելու:

## ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ ԱԼ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆՈՅՆ

Այս մարմինը այնքան զօրութիւն ունի եղիպտոսի մէջ, որ մէկ հրամանով, «Արեւ»ի խճբագրութեան արգիլց իմ քննադատութիւններս հրատարակելու և անոր տեղ իւր պատասխանը, և «Ճշտումներ եւ լուսաբանութիւններ» գրքոյկը հրատարակել տուաւ:

Կը բաւէ այս գրքոյկը կարգալ՝ դատելու համար թէ այդ վարչութիւնը որքան կը բաժնէ հայուն տառապանքը անոր փրկութիւնն ու վերածնղեան մտահոգութիւնը: Գրքոյկին կէսը յատկացուած է Բարեգործականի սեղանաւորական գործառնութեանց՝ ապացուցանելու համար որ իւր արժեթղթերը տարիներու ընթացքին (եթէ գոյքերէն եկած 19,000 ոսկի զնամն ալ չհաշուենք) 819 ոսկի շահ բերեր են: Ցնծաւ հայ աղջ, ապագադ ավահովուած է:

Այսքան միամտութիւն տեսնալէ յետոյ ալ ֆուել է մեղաղանք ընելու իրաւունքնիս կը կորսնցնենք, մեղաղանքը այնքան կարեւոր գործ մը ասոնց յանձնողներուն վրայ կ'ինայ: Այս մարդիկ իրենց միաքը կեղրոնացուցեր են սեղանաւորական գործողութեանց շուրջ, անկի զուրս ամբողջ վերիվայրումները, յեղաշրջումները զիրենք չի կատարեքք: Մէկ բան որ կարողացեր են ընել, այն ալ նոր յերիւրանքներ ստեղծելն է եղեր:

Այդ ճշտումները այնքան ճիշտ են, որ ո եւ է երկրագործ որ զա-

Նոնք տեսնայ, մանգաղ կը կարծէ, և հոս պէտք է փնտռել քննադատութիւններս արգիլեռն զաղտնիքը, որպէս զի ճշտումները ուզածնուն պէս ներկայացնէին բարեմիտ հասարակութիւնը շփոթեցնելու համար:

Իբր թէ Հ. Բ. Բ. Միութիւնը կր մեղադրենք եղեր որ անիկայ դրամատան մէջ անձեռնմխելի կը պահէ կարեւոր գումար ճը, փոխանակ զայն գործածելու հայութեան անմիջական պէտքերուն:

Իբր թէ ստիպուած են եղեր կտակներու ու նուիրատուութիւններու արժեթղթերը անփոփոխ պահէլ:

Իբր թէ Միութենէն շատ մը բաներ կ'ուզուի եղեր միանգամայն որբերը Հայաստան փոխաղել, Տալմայի հաղերը ճշակելի դարձնել, չ. Երկ. պանքայի արժեթղթերէն գնել, 10,000 գաղթական Հայաստան փոխաղելու գործին զլուս կանգնիլ, Հայաստանի մէջ գիւղեր հիմնել եւն. եւն..

Այս գրքոյկին շօշափած շատ մը խնդրեներուն պատասխանը վերեւ տուած ենք արդէն, հարկ չկայ կրկնութիւն ընելու:

### ՀՄՆԾԿԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԽԸ

Եթէ քննադատները իրաւ պահանջած ըլլան Բարեգործականի ամբողջ Հիմնադրամը ներկայ ազգային վերածննդեան նուիրական գործին յատկացնել (ինչ որ անարդար բան մը չպիտի ըլլար) թղղ Բարեգործականը գէթ անոր մէկ տասներորդով միայն այդ նպատակաւ բացուած փոխառութեան մամնակցէր. ու անոնց ըսելիք չթողուր:

Եթէ իսկապէս գործադիրին ցոյց տուածին պէս, քննադատները այսքան միամիտ են եղեր, բոլոր վերաշխնութեան գործերը միանգամայն Բարեգործականէն պահանջելու, թող նա ատոնց մէկը միայն ընէր, ցուցնելու համար գէթ որ վերաշխնութիւնը անոր հոգւոյն կը խօսի:

Քանի նա գիտէ թէ այդ անյետաճգելի պէտքերը միլիոններու կարօտ են, թող գէթ իրեն տրուած տասը հազարներն ալ անօգուտ չբաշխէ չորս հովերուն, թող կեղրոնացնէ զանոնք Հիմնական ու օգտակար գործի ճը, որ այդ անհրաժեշտներէն գէթ մէկը կատարուած ըլլայ, թող իւր անձեռնմխելի հարիւր հազար ոսկիները չափացնէ միայն եգիստոսի երկրագործներուն տնտեսական բարգաւաճ-

ման. փոքրիկ մաս մըն ալ հանէ անկէց հայ երկրագործներուն: Ոչ ոք կայ դրամազլուխը ձեռքէն ուզող, փոխառութիւնը փոխառութիւն է հոն ալ հոս ալ, թող քիչ մըն ալ անապահով ըլլայ իւր երկրագործին տուածը, գէթ մարզուն երեխանները կ'ապրին, եւ մուրացկան չեն: դառնար, չեն մեռնիր: Հապա ինչո՞վ օգտակար է եղեր այդ դրամազլուխը երբ իբր փոխառութիւն անգամ իր օգուած հայուն չպիտի բերէ:

### ԵԿԱՄՈՒՑՆԵՐՈՒՆ ԿԷՍԸ

#### (Ճշումներ էջ 6)

«Միութիւնը իր ներկայ տարուան պիտմէին մէջ ունի երեք կարեւոր ձեռնարկներ Հայաստանի համար, ատոնք են, առաջին, Եէն.Գաւկիթի մէջ 250 որբերու յատուկ որբանոցի շէնքի մը շինութիւնը 6000 ոսկի ծախքով, երկրորդ Դարուշի Յակոբեան անունով Մայրանոցի մը շինութիւնը երեւանի մէջ, 7110 ոսկի ծախքով, եւ երրորդ՝ նոր Եւրոպիա անուն գիւղի մը հաստատումը 2600 ոսկի ծախքով: Ասոնց վրայ աւելցնելով երրորդ անգամ Հայաստան դրկուելիք որբերու փոխաղրութեան և ուրիշ նախնական ծախքերու համար յատկացուելիք շուրջ 3000 ոսկին, կ'ունենանք մօտաւոր հաշւով 19,000 ոսկի, զոր Միութիւնը այս տարուան ընթացքին պիտի ծախսէ Հայաստանի համար: Այս գումարը իր ներկայ տարուան նպաստի պիտմէին գրեթէ կէսն է: Աչա ինչ որ Միութիւնը այս տարի կրնայ ընել»:

Աչա թէ ինչպէս Միութիւնը աչքերնիս փոշի կը նետէ. Դ. Յակոբեան որբանոցն ու Մէօթէմէտեան գիւղը 9710 ոսկի կտակներ են, նուիրուած այդ նպատակին, 250 որբերու փոխաղրութիւնն ալ 1926ին կատարուիլ գեռ կասկածելի է, քանի որբանոցին աւարտելուն հետ կապուած. է, ուրեմն Բարեգործականը այս տարի իւր 50,000 ոսկի եկամուտներէն միայն 6000 ոսկին Հայաստանի կը յատկացնէ և ոչ թէ կէսը, թող բարեհածին ճշումները մէկ մըն ալ ճշտելու տեղի չտալ:

### ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ ՑԱՆՑԱԿԻՆ ԾԱՆՐ

Հստ այդ գրքոյկին (էջ 7) Միութեան Հաստատութեանց մէջ պատապարուած որբերէն 711ը յանձնուած են իրենց ազգականներուն, 306 որբեր չափահաս և ինքնարաւ ըլլալով գործի տրուած են. 96 զա-

նազանք և 250 դրկուած Հայաստան, գումար 1363, որոնց 711 ը  
ազգական ունին եղեր:

Ի՞նչու մինչեւ հիմա ատիկայ մեղի չէին ըսեր և մենք միշտ  
տուած ենք այն հաւատքով թէ անտէր աննեցուկ երեխաներ կը  
պաշհէինք. երբ անդին հազարաւոր իրական աննեցուկներ կորան,  
չկարողանալով իրենք զիրենք պաշտպանել կեանքի պայքարին մէջ:  
Եւ այսօր երբ ճարդահամարի հաշիւը կը պաշհանջուի իրենցմէ, այն  
ատեն մեղի թուանշաններ կուտան թէ ատոնց կհսկն աւելին ազ-  
գականներ ունեցեր են:

306 որբեր ինքնաբաւ ըլլալով գործի տրուած և որբանոցներէն  
հեռացած են, մինչդեռ ատոնց ամէն մէկը մեղի 700 տոլար արժած է  
և ատոնց ամէնը արդեօք միայն Պաղեստին ինքնաբաւեր և արհես-  
տաւորներ հացնելու համար էր: Ատոնցմէ ոչ ոք կար Հայաստանցի,  
ոչ ոք կար Հայրենիք երթալ փափաքով, ի՞նչ աղքային դաստիարա-  
կութիւն տուեր են ուրեմն անոնց:

Ի՞ս ըսենք ուրեմն Բարեգործականի պաշտօնաթերթին մեզ  
տուած խրամներուն, զորոնք հոս բառ առ բառ կը բերենք, («Միու-  
թիւն» թիւ 102 էջ 82):

«Բարեգործականը հայ որբերը ինամեց. դաստիարակեց. մեծցուց  
և նուիրեց Հայաստանի»:

«Մէր բոլոր որբերը պէտք է որ այդ նպատակով խնամուած  
ըլլային այդ ուղղութեամբ դաստիարակուէին, ուրիշ որբանոցներու  
մէջ ալ, և այսօր նուիրուէին Հայաստանի»:

«Վասնզի Հայ որբերու համար և Հայ որբերու անունով, եղած  
այսքան կոչեր, թափուած այնքան աշխատանքներ, կազմակերպուած  
այնքան ուկիւէն կանոններ, և մինչեւ ցայֆն ճախտած և վատնուած  
միլիօններ, պէտք է ծառայէին և պէտք է ծառայէն Հայաստանի  
քաղաքացիներ ընելու մեր որբերը, և ոչ թէ Թրանսայի գիւղերուն և  
ազարակներուն մէջ նետուէին, կամ մերազգի կամ այլազգի տուներուն  
մէջ սպասարութեան և աղախնութեան գատապարտուած ըլլային»:

Որո՞ւ կուտայ այս խրատը «Միութիւն»ը:

Անշուշտ հայ ժողովուրին, քանի վարը կ'եղրակացնէ, «Պէտք  
է իրաքանչիւր ողջամիտ հայու համար նշանաբան ըլլայ: Զօրա-  
ցուցուցել Բարեգործականը»:

### ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Այս բեկորները վերստին տարագրելով, Բարեգործականը իւր  
տարեգրութեանց մէջ այնպիսի արատ մը թողուց որ նեղոսր ու Յոր-  
դանանել անբաւական են մաքրելու:

Հ. Բ. Բ. Միութեան պէս պատուաւոր ընկերութեան մը համար,  
արժանավայել պիտի ըլլար հաւաքած ատենը բերան մը և բաշխած  
ատենը ուրիշ բերան մը զորդածել:

Այն ատեն ցաւօք պիտի ըսենք թէ այս ալ տարեգրութիւն մը  
չունի միւս սպառող հաստատութիւններէն, զորոնք զիշեր ցերեկ  
կ'ամբաստաննենք նպատակէն շեղեռն կամ ապարդին ու անօպուտ  
սպառումներու համար:

Դրամը չգողցնելը միայն չի բաւեր պատուաւորութեան մրցանակը  
շահելու, զայն նպատակին յատկացնեն է Առաքինութիւնը:

Մէնք Բարեգործականը ասկէ աւելի բարձր կ'ուզէնք տեսնալ  
մէկ պատճառն ալ այդ է, որ ուղղակի անոր վրայ կը յարձակինք:  
Մէնք կ'ուզէինք տեսնալ զայն ինչ խոստումով որ Հրապարակ կու-  
գայ, նոյնպէս ալ խոստումը կատարէր և իրապէս կատարէր ոչ թէ  
ըեքրամի համար աչքերնիս փոշի նետէր:

Եթէ նպատակ ըրած է մեր զրամները ու տղաքները օտար  
երկիրներ յրուել, ու այդ երկիրներու բարգաւաճան նուիրուիլ, թող  
այդ անունով Հրապարակ գար, ոչ ոք կը մեղազրէր զայն, բայց չենք  
կրնար ներել որ հաւաքած ատենը Հայրենիքի անունով խոստանայ  
ու բաշխած ատենը աշխարհաքաղաքացիութիւնը զարգացնէ մեր  
արդէն կոտորակուած աղին հաշւոյն:

Անոնք որ այս բանը կը կատարէն վնաս մը կը հասցնեն Ազգին  
ու Հայրենեաց. անոնք են այս մահացու հարուածը տուողը Բարե-  
գործականի կուրծքին, թող մէկ մըն ալ փալթօնին չհագնին զուրս  
ելլան ու պաշտպանի դերը ստանձնեն:



## ՄԱՄՈՒԼ

«ԱՐԵՒ» Թիւ 1810

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Արդ պատկառելի ընկերակցութեան հիմնական նպատակն է «ՕԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՆ ԿՈՊՈՒԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ»: Կ'ըսեն որ բարեփոխումներ մտցուած են այս նպատակին մէջ, սակայն արդ բարեփոխուած ձեւը ըստ էութեան կը մնալ միեւնոյնը, եւ պարզ է ամհնուն համար թէ ո եւ է ընկերակցութեան հիմնական նպատակը չկրնար փոփոխուիլ և փոխարինուիլ հականպատակով մը:

Բարեգործականի նպատակը եղած է ու կը մնալ օգնել հայ ժողովուրդի տնտեսական, մտաւորական ու բարոյական զարգացման առաւելապէս ՀԱՅ ՀՈՂԻՆ վրայ:

«ՊԱՅՔԱՐ» Թիւ 31 (637)

ՊԱՐԵՏ

Եթէ Բարեգործականը իր զրամագլուխին մէկ մասը օտար արժեթուղթերէն քաշէ և Հայաստանի Երկրագործական Պանդային յատկացնէ, ասով իր կանոնագրին ոչ ոգլոյն ոչ ալ տառին դէմ մեղանչած կ'ըլլար, ընդհակառակը պատեհութիւն կ'ստեղծէ, որպէսզի իր զրամը կրկնակ ծառալութիւն մատուցանէ հայ ժողովուրդին, քանզի Երկրագործական Պանդային հայ գիւղացիներուն ըրած փոխատուութիւնները այնքան եւ աւելի օգտակար կ'ըլլան անոնց, որքան Հ. Բ. Բ. Միութեան օգնութիւնն ու ձեռնարկները:

Արդարեւ անհասկնալի է որ ինչու դիւրաւ չտեսնուիր այսքան պարզ ու յայտնի ճշմարտութիւն մը և պէտք կ'ըլլայ թերթերու մէջ երկար բարակ գրել, փաստեր շարել մենք զմեզ համոզելու համար:

«ԱՐԱՐՈՒՏ» Թիւ 18

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Կը հրաւիրէ Միութիւնը որ իր հիմնադրամին գէթ մէկ տասներորդով մօտ 12 հազար անդող սսկի, գնէ Հայաստանի

Երկը. Պանդայի բաժիններէն: Ասիկա մեծ զրամ մը չէ եւ եթէ Բարեգործականի թէ Երկ. Պանդայի արժեթ. գնելով կը մնայ կորուստ մը ընել, արդ կորուստը ոչինչէ բաղդատելով այս գըրամագլուխին հետ զոր կորսնցուց ան գերմանական մարգերու անկումին երեսէն: Հայ հաստատութիւն մը որ իր զրամը տրամադրած է նոյն իսկ թրքական փոխառութեան բաժինները գնելու շատ ալ բծախնդիր ըլլալու պէտք չունի, երբ խնդիրը կը կայանալ ։ այ Երկրագործին օգնելու մէջ: Ու վստահ ենք մենք, որ Բարեգործականի վարիչները կը զնահատեն այս ուղղութեամբ եղած թելագրութիւնները, նոյն իսկ քննադատութիւնները, որնք դարձեալ արդ հաստատութեան օգտին համար են: Որպէսհետեւ Բարեգործականի հմայքը շատ աւելի պիտի բարձրանար, եթէ ան օրինակը տար միւս բոլոր հայ հաստատութեանց եւ զանոնք հրաւիրէր որ այսուհետեւ շարժին պետական ըմբռնումով եւ հայ պետութիւնն նկատեն, իրենց համար գոնէ այն հիմնարկութիւնը, որ արժանի է վըստահութեան:

«ՆՈՐ ՕՐ» Թիւ 424

Գ. ԳՈՒՐԳԵՏ

Արդարեւ այս եզրակացութեան միայն կարելի է յանգիր երբ ամէն օր ականատես կ'ըլլանք թէ ինչպէս վարիչները շարունակ Հայաստանի վերաշինուաթիւնը կը հոլովին ու իրականութեան մէջ զրական օգնութենէ շարունակ կը խուսափին: Պ. Կարիկեան չի պահանջեր որպէս զի Բարեգործականը իր զրամագլուխին մէկ մասը յատկացնէ արդ գործին, անոր պահանջը խիստ համեստ է «նկատելով որ Բարեգործականը իր զրամագլուխին 92,000 սոկի օտար արժեթուղթերու յատկացուցեր է, արդեօք կարելի է չէ՞ ատոր գէթ մէկ տասն եր որդով Հայաստանի Երկրագործական պանդային արժեթղթեր գնել, երբ Բարեգործականը իր դրամագլուխը ցրուած է գերմանական ֆրանսական, իտալական, չինական, եթովպիտիական ու մինչեւ իսկ թուրք փոխառութեան արժեթուղթեր գնելով»:

«ՀԱՅՐԵՆԻՔ» (10 Փետր.)

«Հին մայնուրիւն» խորագրովիսբարականի մը մէջ կը դրէ: Գանձարկդի մէջ մեծաքանակ դումարներ պահելու այս հին

մտայնութիւնն է ահա, որ արգելք կը հանդիսանայ Բարեգործականին լծուելու փրկարար և ազգօպուտ աշխատանքներուն Այս մտայնութիւնն է, որ կը կաշկանդէ անոր վարիչներուն ձեռքերը և թուլ չի տար, որ անոնք սորվին ծախսել արդիւնաւոր եղանակով, որպէս զի իրենց գործերուն ի տես հայ ժողովուրդի բոլոր խաւերն աւ լիովի լեցնեն ծախսուած գումարներու թողուցած բացը:

### «ՅՈՒՍՈՒԲԵՐ» (10 Փետր. 1925)

Բարեգործականը չի ծախսեր ոչ միայն իր հիմնադրամը, այլ եւ իր տարեկան ամբողջ հասովթը, ինչպէս կ'ընեն բոլոր շահակցական ընկերութիւնները: Հայ ժողովուրդը շուկայ դարձուցած այս ընկերութիւնը որ իր նուիրատուութեանց ցանկերը — աննշան կաթիւներ հայ ժողովուրդի ծով ցաւերուն առջեւ — կը փոք հրապարակները, կրկնապատիկ ու սուր գնով ծախսելու համար զանոնք, իբրեւ արեւելքցի ու ճարպիկ առեւտըրական, զիտէ ծախսելու եղանակները:

Հաւատք ներշնչելու կերպը, ատկէ աւելի զիւրին բան ի՞նչ կայ, քանի մը ճարտար քարտուղարներ հոս հոն, մէկ քանի քարոզիչներ շուկաները ինկած, յանձնալիումքեր ու «առաքելութիւններ», մինչեւ Հալաստան, խոշորկեկ ծրագիրներով, և առնուազն հինգ ամիս բանակցութիւն, եւ դեռ կոչեր կոչեր հանդիսաւոր օրերու մէջ, հեռագրական օժանդակութիւններ, նուիրատուութիւններ եւ այս բոյորին վրայ մէկ քանի հացկատակ թերթեր, որոնք գիտնան խոռնկ ծխել, գիտնան ծնրագիր փառաբանել ու «ի հարկին» պատնէշ կենալ ժողովրդական դժգոհութիւններուն դէմ:

### «ՄԱՐՄԱՐԱ» Թիւ 94

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Խնդիրը այն է որ Բարեգործականը կը դժկամակի Հայատանի վերաշնուրութեան յատկացնել իր պահած հազարաւոր սթերլինները, եւ կը գոհանայ մանր սակարկութիւններով եւ պատահական փշրանքներով: Սրտցաւ անդամները իրենք դժգոհ են այս ընթացքէն, թէեւ իրենց օրկանը կ'առաջարկէր որ Բարեգործականը ինքը ստանձնէ երկրագործական դրա-

մատան բաժնեթուղթերուն գետեղումը: Քարացած կանոններ և նորնօան քարացած գլուխներ թուլ չեն տար որ հայ ժողովուրդը առաւելագոյն օգուտը քաղէ զիրզուած հարստութենէն, թէեւ վարանում չկա շնորհներու և միսիաններու համար:

### «ԱՍՊԱՐԵԶ» Թիւ 1132

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Երբ անդին հայ գաղթականութիւնը օտար հորիզոններուն երքեւ թշուառութեան ու տառապանքի օրեր կ'ապրի ու իր յաւիտենական անմար լուսով կը սպասէ որ օր մը իր հալրենիքին մէջ պիտի կրնալ խաղաղ ու շինարար աշխատանքի լծուիլ, երբ անդին Հայատանի մէջ ախքան մեծ ու հրամայական պահանջ կա նիւթական ու տնտեսական վիճակի բարեւառութեան համար, և երբ վերջապէս, մեր կրած տառապանքի ու գժբախտութիւններու պատճառավ ու օտարէն ո և է օգնութիւն չսպասելու տխուր փորձառութեամբ անհրաժեշտ է որ մեր նիւթական բոլոր միջոցները տրամադրենք մեզի, մեր ժողովուրդի բազմապիսի պահանջներուն համար, չ. Բ. Ը. Միութիւնը, հայ ժողովուրդի լաւագոյն շահերու համար գործող կազմակերպութիւն մը, իր տրամադրութեան տակ գըտնուած պատկառելի գումարները փոխ կուտայ օտար պետութիւններու, և ժողովուրդի աչքերուն փոշի փչելու համար մէջտեղ կը դնէ «անձեռնմխելի դրամագլուխ»ի ծանօթ պատրուակը:

### «ՆՈՐ ԼՈՒՐ» Թիւ 93

ԽԻՒԶԱՆԴ ՔԵԶԵԱՆ

Երեւանի Կառավարութեան իր փոքրիկ երկերը մշակելու, բարւոքելու նպատակաւ թափած ճիգերը, և այս խաղաղադէտ աշխատութեան բոլորանուէր պարապելու համար իր ամէն դրացիներուն հետ անխտիր պահպանած շարունակած բարւոք յարաբերութիւնները, մանաւանդ իր Արեւմտեան դըրացին, թուրքիու Հանրապետութեան նկատմամբ իր փափկանկատ և ուղիղ գարւունքը գովելի են, ամէն կիրապի, և գնահատուած ու քաջալերուած են արտասահմանի հալերուն կողմէ առ հասարակ:

Իր ծրագրած Երկրագործական Պանքան ալ այս մտօք  
սահմանուած է օգտակարագործ հաստատութիւնը հանդիսա-  
նալու, քանի որ հողագործ ժողովուրդի մը համար Երկրա-  
գործական Դրամատունը, Երկրագործներուն պարակատէր-  
ներուն, մշակներուն դրամ փոխ տուող սնտուկը, ամէնէն ան-  
հըրաժեշտ գործիքն է:

### «ԱՐԵՒԱՏ» Թիւ 48

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթէ արդպիսի արգելք եղած ըլլար, այժմ Բարեգործա-  
կանը իր հիմնադրամը վերածած չէր ըլլար զանազան օտար  
պանքաներու կամ ներքին փոխառութեանց թուղթերու: Տա-  
րակարծութիւնը, ուրեմն եթէ կայ, այն ալ կը կայանալ  
«զգուշութեան» կամ «ամենահեռաւոր» պատահականութիւն-  
ները նկատի ունենալու մէջ: Երբ Բարեգործականի զգուշա-  
տորութիւնը և հեռատեսութիւնը արգելք չէ եղած որ Գերմանա-  
կան Մարքին արժէքը ինաւ կամ Օսմ. փոխառութեան թուղ-  
թերը իրենց արժէքը կորսնցնեն, այլեւս չայաստանի ժողո-  
վուրդին օգնութիւն ընելու համար քանի մը հարիւր բաժնե-  
թուղթ գնելու մէջ ցոյց տրուած չկամութիւնը մենք կը վե-  
րագրենք ոչ թէ զգուշութեան կամ հեռատեսութեան, ալ ճիշտ  
մեր մատնանշած նոր ըմբռնումներու պակասին:

### «ԱՐԵՒԱ» Թիւ 1849

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Չուր յուսերով ինքնախար չըլլանք: Երբ չայաստանի կա-  
ռավարութիւնը պատրաստ է 10,000 հոգի ընդունիլ, մենք ալ  
միջոցներ ունինք մեր պարտականութիւնը կատարելու, առ  
ատեն տանք մեր նիւթական աղբիւրները: Մեծ դժուարու-  
թիւններ չկան: Եատեր կան որ կրնան իրենց ծախքով մեկ-  
նիլ չայաստան եւ ատեն մը ինքնարաւ ըլլալ մինչեւ տեղա-  
ւորումը, Պոլիս Ազգային Խնամատարութիւնը հարիւր հազար-  
ներ ծախսեց գաղթականներու ու որբերու պահպանման հա-  
մար, սակայն սնտուկի պարապութիւն պատրուակեց երբ խըն-  
դիրը եկաւ այդ թշուառները չայաստան փոխազրեյու ծա-  
խուց համար, մինչ անկէ լետոյ շարունակեց իր նպաստները  
տեղուն վրայ:

Այն հազարները որ կը ծախսուին Յունաստանի մէջ տեղ-  
ւոյն վրա օգնելու համար դժբաղդներուն, բաւական են հա-  
զարներ փրկելու վերջնականապէս դժբաղդութենէ: Յոյսը մեր  
միջոցներուն վրա դնենք, զուր է յոյսեր կապել արտաքին  
աշխարհի հետ:

### «ԱՐԵՒ» Թիւ 1855

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պ. Արտաշէս Հիւրմիւզ Միութեան Նախագահ Պօղոս Փա-  
շա նուպարի ուղղած իր նամակին մէջ Բարեգործականի ապա-  
գալին մասին վախեր կը յալտնէ ու կ'ըսէ. «Դժբաղդները  
Ան ՍԱՀՄԱՆՈՒԹԵԾ է մնչեՏԱՑՈՒԹԵԾ, Եթէ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  
ՊԱՀԱՆՁՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՈՐ ՄՂՈՒՄ ՄԸ ԶՏՐՈՒՄ  
ԱՆՈՐ:»

Ի՞նչու այս վախը անձնաւորութեան մը կողմէ, որ Միու-  
թեան անձնուէր մէկ աշխատակիցը եղած է և կը վայելէ ամե-  
նամեծ համակրանք ալդ կազմակերպութեան ղեկավար շըր-  
ջանակներուն մէջ: Պատճառը ան կը բացատրէ իր ալդ նա-  
մակով:

### «ԱՐԵՒ» Թիւ 1856

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հնկերակցութիւն մը զօրաւոր անպարտելի ու յարատէ  
ըլլալու համար անհրաժեշտ է որ ան ունենալ ոչ միայն կա-  
ռոնաւոր կազմակերպութիւն ալ նաեւ զիխաւորաբար յատակ,  
որոշ, օգտակար ու ժողովրդական հիմնական նպատակ մը:

### «ՀԱՅՐԵՆԻՔ» Թիւ 3931

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հաւ Բարեգործական Հնդհանուր Միութիւնը Փինանսա-  
կան ընկերութիւն մը չէ և չի կրնար ղեկավարուիլ ու չպէտք  
է ղեկավարուի զուտ ֆինանսական սկզբունքներով, ինչպէս  
որ կ'ըսէ Պօղոս նուպար Փաշա Կարիկեանին ուղղած իր նա-  
մակին մէջ: Հետեւաբար, Բարեգործականի վարիչները, եթէ  
կամենան, հարկաւ կարող են փոխել իրենց Միութեան կա-  
ռոնապրութիւնը, համաձայնեցնելով զաւ ժամանակի նոր  
պայմաններուն ու պահանջներուն:

## ԽԱԶԵԼՈՒԹԻՒՆԸ

Անցեալ տարի Յունաստանի ՀՈԿ. կեդր. վարչութեան ՀՈԿ. ի նպատակի մասին գրած մէկնամակէս կ'արտատպեմիտենեալ Թիւերը իրենցիշահեկանութեան համար:

Կը շնորհաւորեմ ձեղ որ ՀՈԿ. ին խակական կոչումը ըմբռնած էք, ձեր թափառական գաղթականութենէն հաւաքած լուծաներովը չէ որ Հայաստան պիտի շինուի, այլ ուղղելով, կանոնաւորելով գաղութահայերու մէջ տիրող անիմաստ գործունէութիւնները, ապարզիւն մսխուժները, վատնուժները եւայն, այդպիսով միայն մեր տարագիրները պիտի փրկուին: ՀՈԿ. ին պարտականութիւնը այդ ըլլալու է:

Այս բոլորող տարուայ մէջ Բարեգործականը յանպէտս 50 հազար տոլար ծախսեց, չափահաս որբերը որբանոցներու մէջ պահելով, այդ գումարով 500 որբ Հայաստան կը զրկուէր:

Ամերիկայի մէջ չափահասներու փրկութեան համար անոր բացած Հանգանակութիւնը 28,000 տոլարի հասաւ, ահա 250 որբի փրկողէք եւս, առանց ըսելու որ եթէ դրական փորձ ճշ ցոյց տային, այդ գումարը կը կրկնապատկուէր:

Սանսարեանը իւր 15,000 տոլարի եկամուտը Վերջապէս Կ. Պոլուոյ յատկացուց. ահա 150ի փրկողէք եւս:

Կիւլապի Կիւլպէնկեան կտակը 20,000 տոլար տոկոս կը բերէ որով Մելանիկ չափահասներու համար դպրոց մը պիտի բանար, հրաժարեցաւ, և այդ տոկոսները դրամագլխին վրայ բարդուեցան, ահա 200 որբի փրկողէք եւս:

Գարակէօղեանը մէկ միլիոնոց շէնք կը գնէ Կ. Պոլուոյ 200 որբերը ֆրանսա փոխադրելու համար: Մելանիկի տիկինները Փարիզ տեղ և միջոց կը վնասուն 100 որբուհիները հոն փոխադրելու համար: Հայաստան անհամեմատ աւելի աժան կը պահուին քան հոս, ահա 300 որբ եւս կրնային փրկուիլ գաղթականութենէ և օտարացումէ:

Մելքոնեանը Կիւլպոս դպրոց մը կը բանայ 300 որբի համար, դպրոցը պատրաստ ըլլալուն անոնց ծախսը մնտուկը կը մնայ, ահա 300 որբի փրկողէք եւս:

Գալուստ Կիւլպէնկեանը 50 հազար տոլար կը խոստանայ որբեր Հեռաւոր Ամերիկա դրկելու համար, յետոյ միտքը կը փոխէ, սակարկութեան կը մտնայ, ապա կը քննանայ, ահա 500 որբի փրկողէք եւս:

Վերջապէս դարձեալ Բարեգործականը կրնար իւր հազարեակ մը որբերը աւելի ածանով Հայաստան պահէլ, քան Սուրբիա. Լորտ Մէջէրս Թօնտը ամիսներէ ի վեր որոշած է 700 որբեր Հայաստան ղբրկել, որ դեռ կը մնան, ահա 1700 եւս:

Նիր-հսթը մէկ տարիէ ի վեր 4000 որբի բաց տեղ ունի Հայաստան, հիմա կրկինը ունի, Ամերիկայի Արածկ. Ազատ. կուսակցութիւնը բուն նուիրատուներու կողմէ Ճնշում բանեցուց այդ մարմնոյն վրայ. խոստացան այդքան որբեր Հայաստան փոխադրել, և ազգային պատուիրակութեան հետ յափտենական թղթակցութեան մտան, ու մուցուեցաւ, եթէ մեր մարմնները կամք գնէին, այս որբերը Հայաստան գնացած կ'ըլլային ցարդ, ահա 4000 եւս:

Կ. Պոլիս 10,000 գաղթական կը պահէ, անոնց մէկ տարուան ծախսը կը բաւէր կէսը Հայաստան ղրկու, ահա 5000 եւս:

Գումար 13,000 մարդ, և մէկ միլիոնէն աւելի տոլար, որ բոլորովին ապարզիւն կերպով արտասահման մսխուեցաւ, եթէ ատոնք Հայաստան մտած ըլլային, բարերար սկզբանորութիւն մը եղած կ'ըլլար, մեր 50,000 թափառականներուն մէկ քառորդը պակսած կ'ըլլար և անոնց համար պահանջուած մէկ միլիոն ոսկիին 250,000ը գտնուած կ'ըլլար:

Միւս երեսը դարձնենք:

Հազարէն աւելի ինքնաբաւ և բարեկեցիկ հայեր կան, որ կը փափաքին անհատապէս Հայաստան երթալ, ասոնք ենթակայ են Ռուս գաղթականական օրէնքին և կախեալ են ուսւ անցագիրներու պաշտօնէութեան անհատում ձեւակերպութիւններէն, որոնցմէ շատ հազուագիւտներ կարողացան ցարդ անցնիլ: Հ. Խ. կառավարութիւնը պէտք էր նկատի առնէր թէ ասոնք թրքահայեր են, ուսւ գաղթականութեան հանգածանքը չունին, ասոնք քաղաքական նպատակներէ հեռու, իրենց զլուխը հանգչեցնելու տեղ մը կը փնտուեն, ասոնք գործունեայ արհեստագէտ, երկրին մէջ ստեղող, արտադրող ոյժ մըն են, ասոնք մէկ միլիոն տոլար կը բերէին հետերնին, երկիրը մշակելու, շինելու ու արտադրելու, պէտք էր քիչ մը ջանք եւ աշխատանք թափէր, ասոնց համար ալ կարգադրութիւն մը ընէր ու դիրացնէր անոնց

ճուռքը ի Հայաստան, որով գաղութահայութեան հոգին անոր կապած կ'ըլլար:

Աշա ինչով եւ ինչպէս կը շինուի Հայաստանը, որուն համար ոչ դրամ եւ ոչ ալ ուրիշ էլէման կը պակսի մեր մէջ: Լրագրութեան մէջ միշտ այս հարցերը պէտք է շօշափէք, լրագրութիւնը մեծ ազդեցութիւն կ'ընէ անոնց վրայ. կը գնահատեմ, «Նոր Ալիք»ի մէկ երկու խմբագրականները, որոնցմով հայ կառավարութեան շատ լուրջ ու բանաւոր քննադատութիւններ ըրեր եր անցագիրներու իմնդրոյ մասին. մի՛ կարձէք թէ անոնք կը զայրանան այսպիսի քննադատութիւններէ, ընդհակառակը՝ լրջօրէն նկատի կ'առնեն զանոնք, երբ վստահ ըլլան թէ շինելու մտքով գրուած են, ոչ թէ քանզելու:

Մամուլին պարտականութիւնը այս է, թէ մէկուն թէ միւսին սիսալմունքը բացատրել, հասկցնել: Աշա մեր մամուլը այս երկու ուղղութեամբ պէտք է աշխատի, եւ մտքերը շինէ, զարգացնէ, եւ Հայաստանը կը շինուի:



## ԱԶԳԱՅԻՆ ԿԱԼՈՒԱԾՈՒՐԸ

Հայաստան իւր արդի սահմաններովը առանց ինքնօրէն Գարապաղն ու նախիջեւանը միասին հաշուելու 28,000 քառակուսի քիոմէտր տարածութիւն ունի ներկայիս մշակելի հողերը 500 հազար տեսաթին են, որուն միջին արժեքն է Անգլ. Ռուկի) 50,000,000

200,000 տեսեաթին եւս ճախճախուտ և անջրովի հողեր ունի, երբ անոնք շինուին ու արդիւնաբերեն, պիտի արժեն:

20,000,000

Ասոնց արժեքը կը գնահատուի իրենց բերած եկամուտէն որ է տեսեաթինը միջին հաշուով 20 ոսկի ասոր կէսը աշխատութեան վարձք հանելով, գուտ եկամուտ կը մնայ 10 ոսկի. որ լի ու լի կ'արդարացնէ իրեն արժեքը (100 ոսկի) առանց հաշուելու շերամագրութիւնը ծխախոտն ու այլ բարձր մշակոյթներ, և գիտական երկրագործութիւնը որ այդ երկրին մէջ զարգանալով այս եկամուտը անհումապէս պիտի բարձրացնէ և որուն հետ բնականաբար հողին արժեքն ալ պիտի բարձրանայ:

Հայաստանը ունի մօտ մէկ միլիոն տեսեաթին արօտավայրեր, որ անցեալ տարի պանրագործութեամբ և բուրդի վաճառմանը 150,000 ոսկի միայն բերաւ բայց դեռ հնարաւորութիւն ունի մինչեւ 5 միլիոնի բարձրանալու, հետեւաբար կէսը եթէ աշխատանքի հանենք մեր արօտավայրերը պիտի տան տարեկան շուկէս միլիոն որուն արժեքն է ըստ վերի հաշույն

25,000,000

կէս միլիոն տեսեաթին անտառ և անտառի յարմար գետին ունի, որ թէև մշակուած հողէն նուազ եկամուտ կը բերէ, բայց աշխատանք չունենալով, եկամուտը մշակուած հողի հաւասար կը հաշուի, հետեւաբար արժեքն ալ նմանապէս. բայց

Տեսնք առնենք նուազագոյնը,		25,000,000
Մեր հանքերը դեռ չեն քննուած, միայն պը- ղինձը մօտ 30 տարի է ի վեր կ'աշխատուի, անոր հանքերու ընդարձակութիւնը քննուած է և ըստ իստալական միսեօնի ուսումնասիրութեան եւ գնա- հատութեան 4 միլիոն թօնելաթօ պղինձ ունինք թօնը 50 ոսկիէն		
Հոս առարկողներ թող ըլլան թէ անոնք աշ- խատցնել կ'ուզէ, աշխատող ձեռքերն ալ մեր երկրի բանտորները ըլլալով, անոր վրայ ծախսուած դրամը դարձեալ մեր երկրին մէջ պիտի մնայ, ուրեմն անոր արժէքը աճբողջովին երկրի պիտի մնայ:		200,000,000
Մեր ջրային գօրութիւնը 450,000 ձիու ոյժ է որ երբ աճբողջովին օգտագործուի, տարին 8 միլիոն թօնելաթօ ածուսի համաշաւասար ոյժ կուտայ, որ այսօրուայ գներով 15 միլիոն ոսկի կ'ընէ, որուն ընդհ. արժէքը		60,000,000
600 քիլոմէթր երկաթուղի, 600 քիլոմէթր շոսէ ճամբայ, 60 զօրանոց, պետական շէնք և ֆասրիքա որ Ռուսերը մեզ թողուցին.		20,000,000
250,000 բնական, կարասի, արջառ, կանխիկ և շարժուն հարստութիւն,	Գումար	30,000,000
		430,000,000
Այսինքն մօտաւրապէս 11 միլեառ ոսկի ֆրնկ. բացի այլ և այլ հանքերէ, արծաթախառն արձիճէ և բրիտան է, որոնք դեռ բա- ռական չեն քննուած և գնահատուած:		
Պէլճիքայի հարստութիւնն է 20 միլիառ ոսկի ֆրնկ. Թրանսան որ 556 հազար քիլոմէթր է, պատերազմէն առաջ, 300 միլեառ ֆրնկ. կը գնահատուէր, այսինքն ամէն 28,000 քիլոմէթր 15 միլեառ:		
Մեր երկիրը դեռ շինուած արդիւնաբերուած ըլլալով իւր բը- նական վիճակովը միայն շատ հասկնալի է որ միւսներէն պակաս պիտի արժէ:		
Եթէ մարդաշամարի տեսակետէն առնենք Պէլճիքայի աճէն մէկ բնակիչի հարստութիւնը 3000 ոսկի ֆրնկ. կուգայ. Թրանսայինը		

7500, մերինը եթէ մէկ ու կէս միլեօն բնակչի վրայ հաշուենք մարդ  
գլուխ 7000 ֆրնկ, կուգայ:

Նատ հասկնալի է որ միւսներէն պակաս պիտի ըլլայ:

Այս հնարաւորութիւնները իւր մէջ պարունակող երկիր մը,  
պէտք է տարեկան 20 միլիոն ոսկի եկամուտ բերէ, երբ անոր քա-  
ղաքացիները շնորհք ունենան զայն օգտագործելու և ոչ թէ իրը  
Եփրիկեան ցեղեր զայն երեսի վրայ ձգելու:

Հիմա դեռ երեք բերք խաղաղութեամբ քաղելով տարեկան երեք  
միլեօն ոսկիի հասած ենք, և այս կարծ ժամանակայ մէջ ատկէց  
աւելին չէր կարելի սպասել, բայց պէտք է գիտնանք թէ ունինք  
այնտեղ ազարակ մը զոր արդիւնաբերելով պիտի կարողանանք վայե-  
լել, և անկէ հեռու մնալով այդ ժառանգութենէն մենք մեզ կը զր-  
կենք:

Աշա ազգային կալուածը որ կրնայ ազդ մը պահել ու ապրե-  
ցընել, սերունդէ սերունդ, որ չի նմանիր նիշլիի խանութներուն ու  
ետի Գուլէի բանջարանոցին, որ քանի մը հազար դրուշ եկամուտ  
բերելով ազդ ապրեցնէ և որուն վրայ մօտ մէկ դար է որ կը գուր-  
գուրանք տղայօրէն:

Այս չնմանիր Սուլբ Կարապէտի անտառին, Աղթամարայ այգին  
և Կիլիկիոյ վանքին անմշակ կալուածներուն որոնց ամէնը իրար  
գումարելով 30,000 տեսեաթին չեն ըներ, և հարիւր հազար դրուշ  
եկամուտ չի բերէր ազգին, մինչդեռ ազգային կալուած ըսելով կը  
պարձենայինք վրանին, և կրօնական սէր մը ջերմեռանդութիւն մը  
կը պահէինք անոնց հանդէպ:

Թող ներուի ըսել թէ այդ կալուածները զիս չեն խանդավառէր,  
ես կը խանդավառուիմ միւս կալուածին համար որ տարեկան միլեօ-  
նառու ոսկի կը բերէ. և հետզհետէ պիտի աւելնայ, ու ազգը ապրե-  
ցընէ, այդ կալուածը մեր հայրենիքն է:

Հայրենիքը ինչ է եթէ ոչ ազգային կալուած մը, սեփականու-  
թիւն մը. ոչ աւելի ոչ պակաս:

Զիս կը մեղազրեն թունդ հայրենասէրի աճբաստանութեամբ, և  
այգպիտի մակիրներով հայրենիքի մասին տուած թելաղրութիւններս  
նուաստացնել կ'ուզեն, ինչպէս անցեալ տարի նոյն այդ ժանգուած  
դէնքերով հայսատանի բարեկարգութեան և յառաջդիմութեան ակա-

նատեսի վկայութիւններս նուաստացնել կը փորձէին, մինչև մարմ-նացեալ իրականութեան լուսաւոր շողերը հետզհետէ եկան պատռեցին այն ճշուշապատ թանձր վարագոյրը ու Հայ հասարակութեան աչքին առաջ դրին փայլուն իրականութիւնը և ցոյց տուին մանաւանդ թէ չեմ խաբած, չեմ չափաղանցած:

Բարձրաձայն կ'ըսեմ թէ Հայրենիքս կը սիրեմ ոչ միտյն այն ցը-նորական մտքերով թէ նա ժամանակ մը մեր փառաց օրբանը եղեր է. կամ մեր յիշատակներուն գանձարանը, թէ մեր նախնեաց գերեզման-ները հոն են եղեր, կամ անոնց ոսկորները հոն թաղուած են եղեր, ինչպէս մեր երազատես վարժապետ ու բանաստեղծները, որոնք ան-նիւթական ու երեւակայական Հայրենիքով մը մեզ լեցնելով անոր իս-կական նշանակութիւնն ու արժէքը թաղեր են, այլ այս յիշատակ-ները յարգելով միատեղ, ես Հայրենիքս կը դաւանիմ, իբր ազգային կալուած մը, նախնիքներէս մնացած ազարակ մը որուն զարգացման ու արդիւնաբերութեան հետ իմ և իմիններւու կեանքն ու գոյութիւնը կապուած է:

Կը սիրեմ անոր մէջ վերցնել ինձի ինկած բաժին իրաւունքս ու աշխատասքս, աշխատիլ արտաղրել ու վայելել, նոյնը կը փափաքիմ ազգ ընտանիքիս միւս անդամներուն համար ալ, որ փոխանակ թա-փառական ու ծուրացկան պտտելու, փոխանակ իրմանց ստեղծագործող հանձարն, իրենց ֆիզիքական աշխատանքը, աւուր հացի մը համար ուրիշին վարձելով գոյութիւննին քաշքաշելու, երթան իրենց բաժին իրաւունքն ու պարտականութիւնը վերցնելով, իրենց համար աշխա-տին, արտաղրեն ու տիրականօրէն ապրին:

Մեր ընարեալ ու առաջնորդող դասակարգը եթէ այդ ցնորդնե-րու տեղ այս տեսակէտէն մեկներ, քանի մը խանութներու, արտերու և պանքաներու մէջ պահուած քանի մը հազար ոսկիներու վրայ իբր աղգային հարստութիւն նայելով, զանոնք անձեռնմխելի, աւանդական ու նուիրական դաւանած ատենը այդ 28,000 քիլոմէթրնոց Հայաստան կալուածը իբր ոչ աղգային ու նուազ թամկաղին չպէտք էր արհա-մարհել:

Փանի մը կրերական, հիւանդանոց մը եւ նոյնիսկ դպրոց մը շը-նորհքով պահելու անկարող հարստութիւնները աղգային դաւանող առաջնորդներն ու հրապարակագիրները չպէտք էր այսօր իսկ մէկ

միլիոն հայ կշտացնող Հայրենիք մը իբր ոչ-աղգային արհամարհէին: Հայրենիքը ուռւսական սեփականութիւն դաւանողները պէտք էր գէթ ապացոյցը աային թէ եգիպտոս, Պաղեստրն և Կ. Պոլիս ունե-ցած աղգային կալուածնիս աւելի հայկական հողի վրայ են քան Հա-ստանը,

Ահա իմ Հայրենիքը սիրելուս զրդապատճառը, և չափանիշը, թող ետիգուէճիներու ու փոխառութիւնճիներու սիրահարներն ալ, իրենց շարժառիթները տան թէ ինչո՞ւ մեկը միւսէն կը գերազան-ցեն:

Մեր ինաստունները մեզ կը մեղադրեն իբր թէ աղգայիւ գան-ձերն ու հարստութիւնները ամենը զոհենք Հայաստանը շինելու, ըսած ըլլանք և ատոր վրայ հիմք կը կառուցանեն երկար ճառաբա-նութիւններով պատասխաննելու:

Ոչ ոք կրնայ մեր կողմէն այդպիսի գրուածք մը ցուցնել, ըսած-ներս ու գրածներս մէջտեղ են: Բայց ըսել չէ թէ զայդ չեմ փափա-քիր, եթէ իմ ճեռքս եղած ըլլար, այսօր մէկ րոպէ չէի տատանուիր բացի պատմական նշանակութիւն ունեցողներէն, մնացած «նուիրական» ները միանգաման հայրենիքի վերաշինութեան յատկացնել ու սա բիւ-րաւոր թափառականները հոն հաստատելու:

Եթէ անոր մէկ չնչին մասը միայն վերաշինութեան յատկացնել կը թելարենք, որովհետեւ յայտնի է թէ մեր նուիրականճիներու զա-դափարները դեռ որքան խակ են այդ մասին, և դեռ ինչ ընթառու-թեան պիտի հանդիպինք: Բայց ոչինչ զիս կը յուսահատեցնէ քանի մաթեմաթիքական ճշմարտութիւններ անդին կանգնտծ կը պոռան ու կը վկայեն, եւ օր ըստ օրէ այդ թուանշանները պիտի գան ծակեն ամենաթանձր ուղեղները եւ պիտի ակարացնեն ամենաըմբուտ ջղերը. Հոս ալ իրականութիւնը պիտի յաղթանակէ:

Ահա օրինակ էվֆիլարի ջրանցքը որ 5000 ոսկիով 1700 տեսիա-թին հող բացաւ այսինքն մէկ տեսիաթինը (10 տէօնիմ) 3 սակիով շահուեցաւ, որուն 700ը մեր եւղոկիացներուն արուեցաւ, ուր բամ-պակ եւ ծխախտա կը ցանեն:

Բարեգործականին դրկած վերջին պատուիրակութեան տեղեկա-գրին համաձայն այդ հողերը տարեկան տեսիաթին զլուխ 200 բուբի կամ 20 անգոլ. ոսկի եկամուռ կը բերեն, հաշուեցէք՝ 700 տեսիաթի-

նին թող կէսը ցանուած ըլլայ, 7000 անդղ. ոսկի տարեկան եկամուտ կը բերէ, առանց հաշուելու անդին մնացած 1000 տեսլաթինը:

Այս րափորը տրուած է այնպիսի ժողովի մը որուն մէջ Փաշա-  
յի եւ Պ. Աղաթօնի պէս ծանօթ եւ երկարածեաց փորձառու ակրօնօծ-  
ներ կան, որոնք գնահատած են, եւ Մէօթէմէտեան կտակը այդ հո-  
ղերուն վրայ նոր Եւդոկիա մը շինելու յատկացուցած են:

Այս փաստ է, որքան ալ այս տեղեկագիրը գաղտնի պահեցին, ես  
Բնաւ վնաս մը չեմ տեսնար զայն լոյս աշխարհ հանելու, եւ  
պահելէն ալ օդուտ մը չկայ, քանի հաղարաւոր այլ փաստեր զայն  
հաստատած են:

Արդ եթէ հավական կառավարութիւնն ալ, մեր իմաստուններուն  
իւելքին հետեւելով այդ 5000 ոսկին օտար պանքա մը դնէր տարեկան  
300 ոսկի տոկոս պիտի բերէր:

Թող ընթերցողը դատէ հիմա թէ դրամը օտար պանքաներ պա-  
հելով աւելի՝ ապահով ու շահաբեր կը դառնայ ազգին թէ երկրի  
վերաշինութեան պառկեցնելով:

Կամ եթէ մեր խելօքներուն բունած ուղին ճիշտ է, պէտք էր  
կառավարութիւնը խրատել, որ երկրին խնայողութիւնները բերէ իրենց  
պէս օտար պանքաներ զետեղէ, շինարարութեան պէս ապարդիւն բա-  
ներու վրայ չմտիէ զանոնք:

Իսկ եթէ անոր ըրածը շահաւէտ ու օգտաւէտ կը տեսնեն անօ-  
գուտ է ընդդիմութիւնը, այդ հարստութեանց բուն տէրը, հայ հասա-  
րակութիւնը օր ըստ օրէ լուսաբանուելով ճնշող մեքենայի մը պէս  
հետզհետէ պիտի սեղմէ զիրենք, որուն զօրութեան առջեւ իրենց  
պողպոտեայ կամքը թուղթի պէս պիտինորանայ, եւ վաղ թէ ուշ  
տեղի պիտի տան, (աւաղ գեռ շաա դոհեր տալէն յետոյ):

Մէր լրագիրները միահամուռ կառավարութեան շինարար աշ-  
խատանքները գնահատելով, արդէն ինքն ըստ ինքեան լուռ դատա-  
պարտութիւնը, անողոք վճիռը կուտան այս կարգի նուրբական ճինե-  
րուն:

Ցաւալի է սակայն որ այս գնահատումները ընողներէն ոմանք  
միւնոյն մամանակ այս անորակելի պօյքօթաժը քաջալերելով ոչ միայն  
բարի ծառայութիւն մը չեն մատուցաներ անոր հեղինակներուն, այլ  
ընդհակառակը զանոնք մեկուսացնելու ու վարկաբեկելու կը ծառայէն

և միւնոյն մամանակ թէ մէկուն աշխատանքը և թէ՞միւսին պօյ-  
քօթաժը գնահատելով իրենք զիրենք ալ ծիծաղելի դրութեան մէջ կը  
դնեն:

Ընել և չընել միասին չըլլար, ատոր կ'ըսեն մտքի տկարութիւն,  
երկմտութիւն ու անորոշութիւն, որ դէպի ամութիւն ու մեռելու-  
թիւն կը տանի, կամ մին կամ միւս աշխատ առողջ մարդու և տուող  
ազգի նշանաբանը:

Մեզ կը մեղաղրեն թէ կ'ուզենք որ ամբողջ դումարներուն հետ  
ամբողջ գաղթականութիւնը չայսատան երթայ, վախ կը յայտնեն թէ  
հոս գաղութ չմնար, և չայրենիքը կը զրկուի գաղթականութիւնէ, կամ  
հարստութիւն չմնար այս մնացորդները հայկական ոգով գաստիա-  
րակելու:

Եզդ թէւ անուշ երաղ մը կ'ըլլար, բայց մենք երազներու հա-  
ւատացող մը չենք բարեխաղգաբար որ այդպիսի հակասական ցնորք-  
ներով զրիչ ու բերան յովեցնենք:

Մենք Բնաւ մտահոգուած չենք արտասահման հաստատուած բա-  
րեկեցիկ զասակարգով, ոչ ալ նա իմ թելաղրութեանքա պիտի քակէ  
իւր բոյնը ու տեղափոխուի, անոր ճամբան գծելը իւր ձեռքն է:

Մենք կը մտահոգումնք այն գաղթականով, որբով ու որբուհիով  
որ ինկած է անդնդային յորձանքին բերանը, անկարող պաշտպան-  
ուելու և հասարակական օգնութեան կարօտ է: Զայն պաշտպանելու  
է, զայն ազատելու է անդնդային բերանէն, փոխանակ այն միլիօնները  
արտասահման ծախսելու, զանոնք հոս մուցանելու ու դաստիարա-  
կելու, անօրուտ ու ապարդիւն, այդ միւնոյն զոհորդութեամբ զանոնք  
չայրենիք զրկելու է որ իրենց աշխատանքին արդիւնքովը ապրին ու  
դաստիարակուին, որով առ յաւէտ սպառնացող վտանգէն փրկուած  
կ'ըլլան:

Այն ատեն հոս կը մնայ միայն բարեկեցիկ զասակարգը, որ ազա-  
տուած գաղթականի և որբի բազմազան մտահոգութենէն, կը նուփրուի  
միայն իւր երիտասարդ սերունդին դաստիարակութեանը, որուն իւր  
կարողութիւնը լայնօրէն կը հասնի առանց պէտք ունենալու ազգա-  
պատկան հարստութեանց ու կտակներու, որք արդէն իրենց համար  
կտակուած չեն:

Ահա՛ թէ մէկուն թէ միւսին շահը ինչպէս տարբեր են իրարմէ:

Այս կերպով գաղթականութեանց հարցը դասաւորելով ալ աւելի պիտի կարողանայինք զիրար հասկնալ, ու մեր ճաճբան գծեւ քան մեծատուն ու ապրանքի պէս վաճառուող որբը մէկ տոպրակի մէջ զնելով մտքերը շփոթել ու ամէնն ալ իրար փաթթելով անդամալուծելը որ հիւանդ մտքերու ու հիւանդ քաղաքականութեան միայն յատուկ է:

## ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ՆԵՐԳԱՂԹԸ

Կը մեղաղբեն հայասաանի կառավարութիւնը թէ իր դռները լայն լայն չի բանար հայ գաղթականներու առաջ: Ես ալ վերջիններուն կողին կը կանգնիմ թէ դռները թող լայն բացուին գաղթականաց առջեւ, եթէ պետական պիտօնէն չներեր անոնց չքաւորները պահելու, թող չափահէ զանոնք, այն ատեն միայն ինքն իրեն վաստահողը ճամբայ կ'ելլայ, ու քիչ ժամանակի մէջ կը ստեղծէ միջոց մը ինքնքնքը պահպանելու ինչպէս որ Սուրբա ու Յունաստան ատոր ապացոյցները տուին, աւելցնելով հոն արհեստներ ու աշխատող ձեռքեր, որով ոչ միայն իրենք զիրենք պահեցին այլ սատարեցին նաեւ իրենց բնակած երկիրներուն զարգացման ու յառաջդիմութեան:

Զայս անդադար թելաղրած եմ հայաստանի մէջ, ինչպէս նաեւ վերջերս ալ, հողագործական կոմիսարին իրեն Փարիզ ժամանելուն առաջիւ. զայս անդադար թելաղրած եմ նաեւ մեր լրագիրներուն:

Եթէ այս ուղղութեամբ ու հոգեբանութեամբ քննադատեն կառավարութիւնը երկու ձեռքովս կը ստորագրեմ:

Բայց ելլալ ըսել թէ նա Թիւրքն ու Հրեան կ'ընդունի եւ արեւմտահայը յընդունիր, երբ նա զիւղացներուն հողը կիսեց և արեւմտահայ բիւրաւոր գաղթականներուն բաժնեց, երբ երէկ զեռ քանի մը տասնեակ հազար գաղթական ընդունեց ու ամենուն ալ հող բաժնեց, այսպիսի աճբասաանութիւն մը եթէ չըսեմ զրգութիւն է, գէթ ճշճարտութեան ճիշտ հայուակն է:

Հրէան ու Թաթարը ընդունելէն եղրակացութիւններ հանել, թէ կամ հող ու տեղ կայ բայց կառավարութիւնը արեւմտահայութենէն չախորժիր, և կամ իրօք չկայ բայց կառավարութիւնը ստիպուած է Մոսկուայի հրամաններուն տառապէս հպատակի, կը նշտանակէ այդ երկրի օրէնսդրութեան վրայ գաղափար շունենալ:

Որովհետեւ կարելի էր երրորդ եղրակացութեան մըն ալ յանդիլ, թէ Խորհր. Հանրապետութեանց ամբողջ երկրը, մասնաւորապէս Կովկասը ֆէտէրաթիֆ հանրապետութիւն մըն է, որու հպատակները ազատ իրաւունք սմին մէկը միւսին սահմաններուն մէջ բնակելու, ինչպէս Զուլցերիոյ մէկ քանթօնին բնակիչը միւսին մէջ բնակելու իրաւունք ունի: Ի՞նչպէս մենք իրաւունք կուտանք մեր գաղթականաց հաստատման համար պահանջելու հայաստան կամ Անդրկովիկաս:

Ինչո՞ւ այդ օրէնքը երբ մեզի ի նպաստ կը գործածուի արդարութիւն ըլլայ, իսկ փոխադարձը բռնութիւն:

Ինչո՞ւ աշխարհի գաղթաքականութիւնն ու օրէնքները միայն մեզի համար շինուած ըլլան, միթէ մէնք ենք աշխարհի ծանրութեան կեղրունը:

Զէ՞ր կարելի ուրիշ եղրակացութիւն մըն ալ գտնալ թէ ներքին պատերազմներու հետեւանոք 300,000 ալլազդի մեկնեցան մեր երկրէն և բաղմաթիւ հայեր ալ Ստրպէցանէն եկան մեզի, որոնց շատերը հաստատուեցան դանուած տեղերնին, բայց դեռ կան ոմանք թէ մէկ թէ միւս կողմը որ կը փափաքին դառնալ իրենց ծննդավայրը. չէ՞ կարելի ընդունիլ թէ այսպիսի իրաւախոհութիւններ ալ կ'ըլլան մերթ ընդ մերթ: Պէտք է ի նկատի ունենալ նաև թէ Բրինձի շրջանները հայերը չեն ուզեր բնակիլ. մինչդեռ թաթարները կը նախընտրեն զանոնք:

Երկարեմ այս շարքը: Ի՞ն նպատակս կառավարութիւնը պաշտպանել չէ քանի որ դէպքը չեմ զիտեր, ոչ ալ զիտեմ թէ քանի տուղինա թուրք և հրէաններ են եկողնները որ անցեալ տարի մեզնից գացած 5000 գաղթականներու ընդունելութիւնը խաւարեցնէ:

Ամբաստանողին պարտականութիւնն էր այս մանրամասնութիւնները զիտեալ ու իւր ամբաստանազրին կցել, փոխանակ կիս-կատար տեղեկութիւններով բուռն եղրակացութիւններ հանելու:

«Խոր-Լուր»ի մէջ Պ. Բիւզանդ Քիշեան բախնդրութիւն ցոյց կուտայ իւր հայրենիքի հանդէպ չթոյլատելու որ ո եւ է ոչ-հայ Հայաստան մտնէ, ինչպէս իրենց ապրած երկրին տէրերը չեն բաղադար որ մէկ հատ ոչ-խամ այդ երկրին մէջ ապրի: Բայց այս մոլեւանդ հայրենասիրութիւնը, այս բժամնդրութիւնը կարելի չէ հաշ-

տեցնել այն զրապարտութեան հետ, թէ Հայաստանի կառավարութիւնը մեր դրամը կ'ուզէ, ոչ թէ մեր գաղթականը։ Այս՝ պարզապէս անհիմն զրգուուծ մըն է։

Իրերը ճիշտ հակառակն են դժբաղպաբար. բոլորող տարւոյն մէջ քանի մը հազար գաղթական ընդունեց Հայաստան բայց ոչ զրած, ընդհակառակը, երկ. պանիքն իւր չունեցածէն ամէն մէկ գաղթական ընտանիքի 2-300 բուպի փակ բացաւ, որպէսզի անոնք հնարաւորութիւն ունենան իրենց տրուած հողերը ճշակելու։

Մինչեւ մենք Պոլսէն մինչեւ Գալիֆորնիա այդ Պանքային 4000 աքսիօն միայն արձանագրութեանք, և որուն չորս ամիսէ ի վեր դեռ մէկ տասներորդը իսկ վճարած չենք, հակառակ որ գարունը եկաւ, այդ գումարը կարող էր քանի մը հարիւր ընտանիքներու պէտքերուն համնիլ։

Իբրև Արեւմտահայ կ'ամէնամ զայս ըսելու բայց դառն իրականութիւնը այս է դժբախտաբար։

Մինչեւ այսօր մենք Հայաստանին գաղթական միայն տուինք, բայց ոչ զրած, աւելի ճիշտ և աւելի արզար կ'ըլլար ըսել թէ մենք կ'ուզենիք գաղթական միայն տաղ Հայաստանի բայց ոչ դրամ։

Եթէ մեր միակողմանի զատաւորները չբարեհաճին ալ զայս խօսիլ իրերը մէջտեղն են դժբաղպաբար, չեն հերքուիր։

Եթէ Հայաստան գաղթականաց ապրելու համար ապահովութիւն կը պահանջէ, զա նոյն ինքն գաղթականի շահուն համար է, որ կէս աւերակ աղքատ երկիր մը մտնելով սովամահ ըլլայ, քանի ամէնքս զիտենք թէ կառավարութեան գանձը անկարող է զանոնք պահելու։

Բայց անուն չենք գտնար որակելու մեր աղքայինձի և բարերար մեծատուններուն ու անոնց ինկարկուներուն արարքը որ խղձի ամենայն հանդարտութեամբ կը թողուն ընչափուրկ գաղթականը իւր բաղդին անձեռնձիւներու նուիրականութիւնները ասկէ չհեռացնելու համար։

Ասոր ջատագութիւնը ընող օրինաներն ու մտաւորականները գաղթականաց ցոյց տրուած մտահոգութեան անկեղծութիւնը կասկածի տակ կը ձգեն։

Եւ ոչ ալ բարի ծառայութիւն մը կը մատուցանեն Աղքին, Արեւելահայ եւ Արեւմտահայ ինդիր մը յարուցանելով, որ բարերաղպա-

բար ոչ Արեւելքի եւ ոչ ալ Արեւմուտքի մէջ գոյութիւն ունի եւ որում՝ մեր Կ. Պոլսոյ մտաւորականներէն ոմանք քառորդ դարէ ի վեր ի զուր կ'աշխատին։

Յունաստան, Պուլկարիա եւ այլ աղքատ պետութիւնք իրենց քաղաքացիները կ'ընդունին առանց ու և է նախզգուշական պայմաններու, այս անհերքելի իրողութիւն մըն է, բայց անոնց քաղաքացիներն ալ իրենց բաժին տուրքերը կը վճարեն եւ երբ անոնք ներքին փոխառութիւններ կ'ընեն, անոնց հարուստները կամայ թէ ակամայ կը մասնակցին ու պահանջուած գումարները կը տրամադրեն։

Մինչդեռ մեր ոչ միայն հարուստները, այլ աղքային հարստութիւններն ալ արտասահման ապաստանեցնելով. ոչ մեր կառավարութեան զօրութիւնը կը համնի իրենց վրայ, ոչ ալ իրենց աղքասիրութիւնը կը ներշնչէ զիրենք սանթիմով մը մասնակցելու հայրենիքի փոխառութեան։

Զեմ զիտեր ինչպէս այսպիսի պոռացող իրականութիւն մը Պ. Բ. Քէշեանի նման 40 տարուայ վարպետի մը ուշադրութենէն վրիպած է որ այնքան միակողմանի վճիռ մը արձակելու կը մղուի։

### ՀԻՒԾՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Մեր ծերունի հրապարակագիրը համոզիչ փաստեր կը բերէ մեզ սորվեցնելու թէ 1500 տարուայ ընթացքին Հայաստանի մէջ աւելի հայեր կորառուած են քան Լեհաստան և Մաճարիստան, ու կը հաստայ որ այսուհետեւ զաղութիւներու մէջ այլեւ հայեր չպիտի կորսուին։

Եւ կ'եղրակացնէ թէ ծառի մը ծիլերը ինսամելով աւելի ապահով կը պահպանուի այդ ծառը, քան անոր արձատը ինսամելով, ինչ որ հակաբնական և ուրիշ աղքերու ընթացքին հակասական կը գտնայ։

Ի՞նչ ըսել այսպիսի փաստերու. գնահատութիւնը կը թողում ոչ թէ բնագէտներու այլ օրորոցի տղաքներու. Ես կ'անցնիմ պատմական իրողութեանց եւ փարպետին հետ համաձայն եմ թէ արդարեւ Հայաստանի մէջ աւելի հայեր կորսնցուցինք քան Թրամսիլվանիա։

Բայց ատոր պատճառը շատ որոշ է, Հայաստան հայութեան արձատը կար, ուրիշ բղասած ծիլերը կը տարուէին ոչ միայն Թրամ-

մլվանիա այլ Արեւմտեան անհամար երկիրներ ու քաղաքներ եւ կը կորսուէին անդառնալիօրէն, շատ տեղեր անոնց լիշտակները գեռ կը մնան, եթէ իրենք չկան այլեւ:

Հայաստանի մէջ կը կրտուէին նաեւ պատերազմներով, ջարդերով և տեղական կրօնափոխութիւններով, եւ այսպէս տասնեակ զարեր սահելէն յետոյ վերջապէս դեռ Հայրէնիք մը կազմով հայեր մնացին հոնքանդի արձատը մի կողմէն կ'արտապրէր, մինչդեռ ոչ միայն Թ՛րանտիվանիա, այլ ամբողջ Արեւմուտքի տարածութեան վրայ ցրուած հայոց ծիլերուն հետքը անզամ այսոր չէ մնացած:

Սուրիոյ մէջ ունէինք անցեալ զարուն բարգաւաճ դադութ մը, որու թոռները այսօր Լեհաստանի հայոց չափ ալ չեն լիշեր իրենց նախնեաց ազգը, հակառակ որ մինչեւ հիմա ուրիշ ազգ մըն ալ չէր գտնուած որ զիրենք ընդունէր իւր ծոցին մէջ:

Աչա տարբերութիւնը արձատին և ծիլերուն:

Այն ապահովութիւնը որ կուտան մեզ թէ այսուհետեւ չպիտի ձուլուին. շնորհիւ մեր անձեռնմնելի զումարներուն, անհիմն է բոլորովին. փասերը հակառակը կը խօսին. հարկ չէ անզամ ատոր վրայ անդրադառնալ:

Բայց ինչո՞ւ Հայաստան-պարտէզը կամ հոն բուսած ծառը այսքան անողոք կորուստ տուաւ 15 դարէ ի վեր, հոս է բուն գաղտնիքը, հոս պէտք է վինտենք հիւանդութեան պատճառը, եթէ կ'ուրինք զայն դարմանել:

Եթէ Պ. Քէչեանի հետ պատմութիւնը թղթատենք, պիտի հանդիպինք դժբաղդ իրականութեան մը, այլ շրջանին մենք հայերս բաժնուելով մեզ շրջապատող արևելեան ազգերու կրօնական ու քաղաքական յարաբերութիւններէն, մեկուսացած և շատ անզամ միջամայրին անհաշտ կեսնք մը վարեցինք. յարելով արևմտեան բարեկամներու:

Աւելի յետոյ բիւզանդո-պարսկական մրցակցութեանց ժամանակ դարձեալ պիտի տեսնանք թէ միշտ կառչած մնացեր էինք գէպի արևմուտքը: Կիլիկեան թագաւորութեան շրջանն ալ ծայրէ ի ծայր տա ախտով վարակուած, մերժելով իւր շրջակայ վրացիներուն դաշնակցութիւնները կ'երթար արևմտեան հեռաւոր դաշնակցիներ փնտռել, մինչեւ որ կեանքը վրայ:

Եւ այդքան դառն փորձեր մեզի դաս չեղան, այդ շղթան շարունակուեցաւ, մեր հայրերը շարունակեցին սպասել հեռաւոր ֆրէնկենքուն, մինչեւ մեր օրերը:

Միթէ՝ մեր վերջին 50 տարուայ քաղաքական եւ լեղափոխական պատմութիւնը շարունակութիւնը չէր 1500 տարուայ շղթայն, մեր նախահայրերէն ժառանգ մնացած հիւանդութեան: Մենք չէինք յաւակներ արեւմտեան լուսաւորութեան ուահմիրաներն ըլլալ արեւելքի մէջ եւ այս անուղղակի հրաւէր մը չէր արեւմտեան պետութեանց՝ արեւելեան մողովուրդներու գործերուն միջածուխ ըլլալու: Այս զգացումը չէ ր որ մեզ ինքնախար կ'ընէր թէ Ռուսը կը կլէ մեզ, մինչդեռ Անգղիան իւր տործիզը կը դրկէ մեզ ազատելու: Միթէ 50 տարի ալ մենք այդ տործիզին չոպասեցինք, հակառակ որ իւր մէկ վարչապետը կ'ըսէր թէ նա չկրնար Արարատ ելլալ:

Եւ այսօր, նոյն խակ, ի՞նչ է այս կոփար, հայը հայուն դէմ, հայը իւր հայրէնիքին դէմ: Դարձեալ արեւելքի ու արեւմուտքի կոփւ չէ:

Հայաստանը վերջապէս սթափուած մեր դարաւոր սխաներէն, զինք շրջապատող հանգամանքներուն համակերպած, միջավացին համապատասխան քաղաքականութիւն մը որդեգրելով գէշ աղեկ երկիրը խաղաղ կը պահէ եւ հայ մողովուրդին զոյութիւնը կ'ամրապնդէ:

Աշխարհի անէծքը կը թափենք զինուն, աշխարհի լուտանքը կը շպրտենք երեսին, թէ ինչո՞ւ չբաժնուիր համասովիէթական քաղաքականութենէն ու որդեգրեր առանձին քաղաքականութիւն մը, ձեւած կարուած եւրոպական պետութիւններու անթերի, ան քննադատելի ու սրբազան քաղաքականութեան վրայ:

Ես լսեցի մեր ամենէն պատասխանատու մէկ անձը որ կը թերազրէր որ Հայաստան բաժնուի Սովիէթական Միութիւնէն և Ազգերու Էնկերակցութեան մէջ մտնայ, որպէսզի անոր բարեկինամ հովանաւորութիւնը վայելէ:

Գետինը մտնալս եկաւ, լսելով որ մեր ամենէն հեղինակաւոր մէկ անձը այսպիսի անհեթեթութիւններ կը թելազրէ ուրիշին:

Աչա մեր կարգ մը մարմիններու ու մտաւորականներու մուսցած հոգեբանութիւնը, ու անոնց լուռ պացքարին խկական պատճառը, իորդիվային Հայաստանի հանդէպ:

Աշա այս ամէն բամբասանքներուն, զրպարտութիւններուն և  
անորակելի պօյքօթաժին իրական պատճառը:

Աշա թէ ինչու համար անլսելի կը ծնան տասն անգամ տա-  
րագրուող գաղթականին ու անոր անօթի երախաններուն լացն ու կոծը,  
անտարբեր կը ծնանք երկրէ երկիր վաճառուող որբին արցունքնե-  
րուն, աղախին տարուած որբուհին բարոյական տառապանքին, գո-  
րոնք կարող էինք ազատել: Եւ չենք ազատեր, կը թողունք որ կորնչին:

Հոս հայաստանի աշխարհագրական վիրքն ու զայն շրջապատող  
բարբարուները չկան, հոս՝ Աէնկղիմուրներ, Շահ-Ապահաներ և Ապտիւ  
Հածիսներ չկան, բայց հոս ալ դարձեալ անողորմ կոտորածը, սպիտակ  
շարպը կը շարունակուի, դարձեալ հայերը կը կոտորուին, Ազգը կը  
կոտրակուի եւ Հայենիքը կը կորսնցնէ իւր ոսկի հատորները:

Ո՞վ է ընողը?



9326

ԱՐ ԵՆԴՐՈՒՄԻ ԿԱՐԳԱԼ, ԵՒ ՏԱՐԱԾԵԼ,

